

# ՀԱՅԱԿԱ

## ՀԱՄԱՐ ՏԵՐՈՒԹԻ

### ՏԵՐՈՒԹԻ ՏԵՐՈՒԹԻ

Օքանը են այն բոլոր յաջորդական անդիկութիւնները, որ հասնում էն մեզ ջարօնից և պիտի մի մասը պրաւել է «Հնակի» ներկայ ամրող համարը: Ահա մի տարի է, ինչ առաջնապն այդ երերում գնալով բնդարձակվում է, ընդունում աւելի ու աւելի սպառնական կերպարանք եւ այսօր հասել է այն կետին, երբ ժողովուրդն այլ եւս չէ կարողանում տանել իր ստացած հարուածները եւ զսպել իր գրդուում: Մենք անեարող ենք գտնելու մեջ այնպիսի բաւական ամեն արայայաւութիւն, որով էարեւէ լինելու միանգամբ զծագրել այն ընդհանուր սարսափը, այն ջրարանցումը, այն խոռոշութիւնները, այն անսացզ ու երկեւզալից զիճակը, որին նիմակայ է այսօր ջարօնը: Գա մի խոր երկարժի առաջին հարուածն է, որ իր երկարող, երսորդ ուժգին հարուածներով սպառնում է քարուքանդ անել ամենքան: Գա վուշանի բոցերի ժայթքման սկզբնական ծուխին է, երբ իրաքանչիւր բուգեն չարագուշակ աղետ է խոստանում շրջակայթին: Գա այն ճգնաժամերէցն է, որ շատ սահաւաթիւն է մեկ աղջի իհանքում և որ իր եւրեւան եի ամսութիւն ուա դուռմ աղջի զոյտաթեան ու ոչնչացման, նրա յիշապայ զարդացման ու կատարեալ քայլայման օրհասական խնդիրը:

Եւ այսօր հայ ժողովուրդը հասել է այդ ծանր վիճակին շնորհով այն բոնութեան, որ երկար զարերից իլեր բանտ է զարձերել նրա տունը և գժոխը՝ նրա կեանքը եւ որ այսօր զամուշեան սուրը կախված է պահուածում նրա զլիսին: Առվլժանի կառավարութիւնը գործ է գնում իր փառած խելքի ամերոջ զօրութիւնը հայ ժողովրդին ճնշելու նորանոր հնարքներ գտնելու համար, եւ իր բոլոր ժիգերով հասել է այն կետին, որ պատերազմական զրութիւն է առաջացրել ամերոջ Հայաստանում եւ յատկապէս ջարօնում: Մենք զիւենք ամենալը տոյդ աղքերից, որ սուլթանն իր Հայաստանի նահանգապետներին կատարեալ իրաւունք, ուրեմն աղջի առաջին գլուխութիւնը կառավարութիւններ են տեսնում, կարծես, պատերազմի համար:

Մենք նու եւ լինի, ամեն անսակ խոսութիւններ գործադշիւ, հայերի վրա ակաշուից եւ զորս զայ եւ քարքարէ իրայ չը թողնելու, ինչպէս ասում է ժողովուրդը հայերի աչ միայն յեղագիտական խորտակները զսպելու, այդ եւ հայերին, ինչպէս ասում են, «արմատից զորս պակերու համար»: Ի հարեւ, իր շքեղ պաշտառում նըստած՝ առաջիկ բանապետը կարող է որպիսի հրահանգ ներ ել որ ուղեւ տակ բայց ենթագրենք արդեօք, թէ նա պիտի միամիտ է, որ չը գիտէ իր հրահանգների գործադրութեան անկարեյիտթիւնն իրանց ամեռողջութեամբ: Ամենին այսպէս կամ այնպէս, այդպիսի հրահանգներ արխած են եւ նահանգ ասեաների ջանքերն ել պահան չեն: Առանց խորութեան սեռի ու հասակի ամնքը ձերբակալվում են, մեղաւոր, թէ անմեղ՝ զա կառավարութեան այլ եւս չէ հետաքրքրում: Անդի ունի զօրքերի (որ առ հասարակ սակաւաթիւ է Հայաստանում) ընդհանուր մօլիլիզացիա (mobilisation), որ ուղարկվում են աջ ու ձախ, հիւսիս ու հարաւ: Այսպէս միակ Սամանց վրա զրկված են մի քանի վաշտ զօրքերի հետ 16 մեծ զաշտային եւ 34 լիոնային թնդանութ: Յատկապէս սուլթանն անունով, մեծ խոսութեանը հանգերծ, հրաբահանց է արքած Հայաստաց քիւրդ ցեղերին «իրանց անելիքը» կատարել հայերի գեմեւ եւ այդ առնուլ բաժանված են նրանց մեջ ամեն անսակ զենքեր ու պատերազմական այլ եւ այլ պաշարներ: Հայաստանի ամեն կողմերում տեղական կառավարութիւններն ամենաժաման կերպով պատրաստութիւններ են տեսնում, կարծես, պատերազմի համար:

Ահա իրերի վիճակը:

Մենք նրանցից չենք, որոնք այդօրինակ հանգանակներում ուրիշ խօսք չեն գտնում ասելու, եթէ ոչ գանգատած եւ ուրիշ գործ չեն գտնում անելու, եթէ ոչ «սպասողական» դիրք բոնելու, մի զինք, որ սակայն այդպիսի խելքերի կողմից ամեն ժամանակ եւ ամեն պարագային ամենանախամեծարելի զինքն է եղել: Երբ տեսնում ենք թշնամու հալածութերն ու խոռվայշյղ պատրաստութիւն-

Ները, գանգատը փոքրոգութիւն է եւ սպասողական գիրքը ոչ միայն երկշոտութիւն, այլ եւ յանցանք ժողովը բարդին դատի վերաբերութեամբ: Մենք քաջ գիտենք, որ սուլթանի կառավարութեան ցանած սերմերը նշյն իսկ իրան հնձել են տալիս ժողովրդի ճայրացեղ զգուհութեան, որ գնալով՝ բնդունումէ բայցարձակ թշնամութեան ոգի եւ աւելի է պարզվում ժողովրդի զիանակցութեան իր գրութեան նիւթառմամբ: Ծշոան ևազ ձգաւամ մենք յեղափոխականներոց մեր ազիտայիշայով՝ (զրդուաց) ու մեր աշխատանքով եւ չենք կարող շնորհաւեալ քը լինել սուլթանի կառավարութիւնից իր ակամայ աջակցութեան համար: Մենք քաջ գիտենք, որ կառավարութեան այդ ընթացքն ի վերջը նրա կարապի երգ նէ լինելու հայ ժողովրդի վերաբերութեամբ, եւ, հաւատացէք, յեղափոխական տհսակետից չենք կարող գանգատիլ մեր թշնամու դէմ:—Հայաստանի այժմեան վիճակը մի վիճակ է, որ վաղ թէ ուշ պէտք է առաջար, քանի որ հայ ժողովրդի կենսական պահանջը յեղափոխութիւն է եւ քանի որ, այդ կենսական պահանջը պէտք է շարունակ հայութեան արգանդից ծնունդ տայ յեղափոխականներին: Հանգամանքներն այնպէս բարդ վեցան, որ արդէն այսօր հայ ժողովուրդն իրան տեսնում է այդ տագնապալից վիճակում: Եւ կառավարութիւնը սկսել է հնձել իր ցանածը: Հայ ժողովուրդն ասպատամբումէ, երկրի մէջ տեղի են ունենում ժողովրդային խառնակութիւններ: Եւ ոչ կարող է երաշխաւորել որ կառավարութեան ընթացքը՝ մի կողմից եւ յեղափոխութեան պահանջը՝ միւս կողմից պատճառ չեն լինի այդ սկսված մասնակի խլառութեամբ իրավական առաջարկութեան մասնակի կարագանքուն: Պեսք չենք ուղում մարդարեանալ րայց չենք կարող աչք ծածկել իրականութեան առջւեւ:

Ա.ՅԴ իրականութիւնն իր ամբողջ գառնութեամբ  
իր ամբողջ սարսափով հանդերձ՝ հայերիս համար  
ոչ միայն յուսահատական չէ, այլ և յուսատու նա-  
խագուշակութիւններով լի՛: Հայ ժողովուրդը մինչեւ  
հիմա քնած էր, այժմ՝ նա արթուն է: Կա զարթնել է  
նոր կեանքի համար, որը սակայն պէտք է զնվէ մեծ, հըս-  
կայական աշխատանքով ու արեան գնով: Վմենամի հպա-  
պատմական պարտականութիւն ունի մասնակից լինելու  
այդ աշխատանքին, այդ կուին: Այդ կունը մահւան ու  
կեանքի կուիւ է: Կերկայ պարագաներում մեծ է այն պա-  
տասխանատուութիւնը, որ ընկնում է հայ յեղափոխական-  
ների վրա մասնաւրապէս, որոնք կոչված են առ աջնորդ  
լինելու ժողովրդին ամենամի տեղ, ամենամի հանդամանքում,  
ամենամի բոլորին: Թաող յեղափոխականը զուր ժամանակ չը

վատնէ. չը գրաւիէ այնպիսի վէճերով ու վիճարանու-  
թիւններով, որոնք գնատակի նման դիպջում են պատին ու  
յետ հրվում եւ որոնց վախճանը կամ զրօ է եւ կամ երկպա-  
ռակութիւն: Եւելի ու աւելի մեծ եռանդով ոյժ տալյե-  
ղափոխական կազմակերպութեան վրա, որքան հարկաւոր  
է անել ամեն հարկ եղածը զրա համար եւ դանվի՛;  
գործողների հետ գործի ուղղում ու իր պատշաճ զերում  
— զա է այսօր մը հրաւերը զեպի յեղափոխանները,  
զա է այն նախաբանը, որ պէտք է անենայ իրազանչիր  
անելով յեղափոխական: Աշխատենք, ամենամի ըութեած  
գույտ քաղենք մի-մի քար աւելի բերելու յեղափոխու-  
թեան շնչիքի կառուցման համար, քանի որ տակաւին հան-  
գամանքները չեն առ աջացրել ընդհանուր խրառում, ընդ-  
հանուր շարժում: Աշխատենք, որպէս զի օգնած լինենք  
ժողովրդին իր զատիք յաղթանակը տանելու: Աշխատենք,  
որ պատիպայի դատաստանը չանարդէ մեր անունը, արդար  
դայրայիթով ու վեհանձն արհամարհանքով խիելով մեր  
գէմքին, թէ չը կատարեցինք, որքան կարող էինք, մեր  
պատմական պարտականութիւնը զեպի հարազատ ժողո-  
վուրդը զեպի մարդկութիւնը:

Մուշ, 8 - 20 հազրի 1892.  
Կախորդ նամակներովս պատմեցի Մշց եւ բաղի-  
շց մէջ բանտարկեալ մշեցոց մեծ մասին կարին տար-  
ուելն. մնացած էին ի Բաղէշ չորս-հինգ անձինք որը  
Նկատուած էին իրը գլխաւորք մշեցի յեղափոխականաց  
եւ սոքա էին՝ ուսուցիչ Մողեան պօլտեցի, Ո ա ե-  
փան վարժապետ՝ մշեցի, դերձակ Աղար է կ կար-  
նեցի եւ Մուշի ղեա Մատաթէ մշեցիք: Խակ Մշց  
բանտարին մէջ մնացած էին Սասունցի Ըստաբելի (Երա-  
պօ) կազմած աւազակամինին ձերբակալեալ անդամները  
եւ ինքն պարագուինն: Արդ ասկէ շաբաթ մը յառաջ  
ի Բաղէշ եւ ի Մուշ մնացեալ այս ձերբակալեալք եւս  
տարուեցան կարին, ուրկէ ամենքն ալ Կ Պօլիս պիտի  
տարուին. Հաւանական է որ մէկ-մէկ հեռաւոր վայրեր  
աքսորուին:

Հետզիւեակ կում մկում մէն (Վարտաց գաւառակին կից), Խնուսէն եւ Կարինէն մեղ հասած տեղեկութիւնք սրտաշարժ կերպով կը նկարագրեն մշեցի ձերբակալելոց անցքն այն աւեղերէն: Ի կումկում արդ եւ կանայք խուռն բազմութեամի, յուղեալ եւ արտասուր յաւս կել նեն ի տես հայ կալանաւորաց, բազում ոստիկանք կը սաստեն զիբենք, բաելով քաշուեցէք, քիչ ատենէն կարգը ձեզի ալ կուգայ: Իսկ նորա աներկիւղ կը պատասխանէն, «Տիմա տարեք, եթէ կուզէք, մենք անոնց

մեւ աւելի չենք։ Ատրկացած ժողովրդի խորին ցաւակցութենէն բղասած համարձակութեան առաջին արտայայտութիւնն է այս այս համարձակութենէն իշխանութեան իշխանութիւն եւ ի կատաղութիւն քայլ մը միայն կայ։ Կոյն սրբաշարժ անսարանք կը կրիկութին նաեւ ի անուսու։

պատ նոր Մցց եւ բազիցց բանակերը պարսպուեցան  
հայ ձերքակալեալիերէն եւ ահա լուր եր շրջի մեւ  
պայբանն վնրջ նոր ձերբահայութիւնը պիտի յինքն.  
հայ ն- թիւրը ամենն այս բանի վրայ իր խօսնեն եւ  
մինչեւ խոհ ձերբահալութիւն առնանց անանեւերն ալ եր  
արութիւն Արդարեւ, ամենն ինչ կարելի է այլ եւս սպասել,  
քանի որ կառավարութիւնը հաստատ փաստեր չը փրկու-  
տուեր. թեթև կասկած մը, անձնական կիրք յագեցնե-  
լու. համար եղած զրպարտութիւնն մը բաւական է աջեն-  
ու-ձափեկն ամսելներ ձերբակալելու. համար Եյտպիսի ա-  
նիբաւ գրութեան եւ անստոյդ կացութեան մէջ՝ ոչ ոք  
կարող է իր վաղուան վրայ առահօռ յինել:

Ճարաբմ մը յառաջ վարդենիս գիւղին մէջ ձերաւ-  
կալուեցան երկու անձինք որոց ի՞նչ կարգի մարդիկ իի-  
նելն տակաւին որոշակի յայտնուած չէ. միայն իրողու-  
թիւնն այն է որ վարդենիսացիք իրենք կառավարութեան  
յանձնած են զանոնք իրեւու յեղափոխական: Այն մաս-  
նութիւնը կը նսեմացունէ վարդենիսացոց այն պատուարեր  
յեղափոխական համբաւն զոր սացած էին Մուսապէիի  
գէմ իրեւու զինեալ զիմագրութեամիք եւ բուռն բողը-  
ներով եւ Վարդենիսի անցած տարուան հանրածանօթ  
գէպքով յորս կառավարութիւնը զօլքով եւ թնդանօթով  
յարձակեցաւ գեղին վրայ: — Ամանք կը պատմն թէ վար-  
դենիսացիք նոյն օրեւը նամակ մը ստացած կը լինին որ  
զիրենք կը զգուշացնէր երկու անձանօթ անձերէ, որք  
ժբք թէ կառավարութեամէ վարձու լրահսներ են եւ յե-  
ղափոխականի զիմակով ասս անդ շրջելով՝ գալսնիքներ  
կը կորդէն միամիտ հայ զիւղացիներէ: Չախորդ զուգա-  
գիսութեամի նամակին ստացուած օրն իսկ՝ երկու ան-  
ձնիք կերթան Վարդենիս եւ գիւղացիք՝ մատնիչներ մատ-  
նելով կառավարութեան աչքին հաւատարիմ երեւալու  
ունայնամիտ խորհրդով՝ առ անց երկար հարց ու փորձ  
անելու, այդ անմեղ անձինք, որք եւ թերեւս պարզ  
ճամբորդներ լինէին, կը յանձնեն նոյն միջոցին իրեւոց  
գիւղը գտնուող հինգ հարկահաւաք սատիկանաց, որք  
անմիջապէս զանոնք ձերքակալելով՝ Ոուշ լուր կը հաս-  
ցընեն եւ հետեւեալ օրը քսան հեծեալ սատիկան գա-  
լով կը կապկապէն եւ Ոուշ կը բերեն այդ կարծեցեալ  
մատնիչները: Առքա տակաւին կառավարութեան գուոր-  
բանտարկուած են. իրենց հարցաքննութիւնը տակաւին  
աւարտած չէ: Քովերնին մի քանի թղթեր գտնուած են  
որոնք՝ խօսուածին նայելով՝ այնքան վեստակար բաներ  
չեն: Կոյն անձերէ մին է, կը սուի, քը ո գ ո մ ց ի Վար-  
տիր ոս անուն երիտասարդ մը որց ձերունի հայրը լի-  
լով կերպւթիւնը՝ եկած է Ոուշ կառավարութեան ա-  
զերսակիր տալու՝ իր տղան ազատելու յցյսով: Կը սուի  
թէ վարդենիսացիք զգալով իրենց միալը, զջացած են.  
բայց գդրադդաբար շատ ուշ երկու անմեղներ մար-

րը, կառավարութիւնը առաջները երթեմն կը լսեր հայոց գանգատներուն և նցն իսկ զօրք հանելով եւ կեղարձներ վրանարնակները բայց քանի տարի է որ հայոց բողոքներուն մտիկ ընելով ազատ կը թողու զանոնք իրենց աւերութիւնքը գործելու և ահա այս տարի է պաշտօնէ կը հրաւիրէ զանոնք գալ բնակիլ Աջակա սարը; Կը լսեմք թէ այժման այն կողմերու հայեր սարդ սամիթ մէջ են, զի եթէ ելնեն զինու զօրութեամի պաշտօնութիւններէն եւ երկուստեր մարդ սպանուին (ինչպէս պատահած է Հինգվացից առարի յատապահ), կառավարութիւնը անպաշտօն կերպով մի ամսելով՝ շեյխերու միջցաւ կրօնական (Շէրիֆ օրէնքով)՝ զատաստան կընէ եւ մէկ քերպի արեան զէն երկու հայու արիւն կը հաշուէ եւ բար այնմ արեան գիներից հը պահանջէ: Արնաք երեւակայել ուրիմն թէ՝ որքան արդ արացի է մեր գաւառ ացոց այս տարուան սարսամիլը, քանի որ այս անգամ՝ ի պաշտօնէ կը հրաւիրեն քիւրզերը: Արզէն նախորդ թզթակցութեամբ մը մենք ընդարձակ կերպով ի վեր հանեցնիք իստ պատրութեան վայրենի զիտաւորութիւնքը եւ բարբարոսական նախուապատրաստութիւնքը՝ որովք հայերու պատահական աշպատակութիւններ կը առնաւ, այլ նաև քիւրզերն եւ խամամ ժողովուրդըն այդ պարագային մէջ մեզ ուկը հանելու կը ճգնի գրգուելով զանոնք շարունակ մել զիմ մոլես անդ շեյխերու բերենով, անզատափ թուրով երենց աւերութիւնքն ու հարստա հարութիւնքը զանոնք զինուորագրելով եւ պատուադին ապա աղինելով: Այս կերպով կառավարութիւնը մօսիկ ապագայի համար կը պատրաստէ կը նիւթէ մի արիւնու շամովով պարագային ներքայական պատերազմն ուրոյ զարդարելի հետեւանքները այժմն չը նախանակ կարելի չէ: Բայց ննչպէս այն առնեն ըստնք, այժմ այլ կը կրնենք. իր վիճակէն յուսահատ եւ ոգեսպառ հայ ժաղովարդն զիւցաղնական արիւն թեամի աջքն առած է եւ արդ սոսկայի պարագային, եւ ի՞նչ որ ալ ի՞նի՞ նաօր մը պիտի ենիւ պահանջէ իր արդ ար երաւունքները, թուրք կառավարութեան պատասխանատութեան թողւրով իր արիւնածարաւ մերենայութեանց բոլոր դժուամէն հետեւանքները:

Ընեանէ ի վեր Մցց զաշտի տաւարներուն մ.ջ ցան  
կյնալով՝ անհամար եղ կողի գոմիշ սառպէցան, տասը ս: Հ-  
ւար ունեցացին հաղիւ երկու մնաց. այս պատուհանին  
երեսն շատեր լուծքէ կարուեցան և հիմն որ վար ու-  
ցանկի ժամանակն է՝ շուարած են. փարա ալ չունին որ  
երթան հեռաւոր տեղերէ իրենց տաւար դժոնն: Եյո  
բնական պատուհանն առաջ՝ կատարութիւնն՝ հեռի  
իր պարտականութիւնն իմիտ ածելւ—որ է՝ զէթ առ  
մայր մի ամողել իր տուբքիր հաւաքելու վայրադ կեր-  
պիրը առ ժամնակ մի զադապիցնել արոց հաւաքումը  
եւ նոյն խել փոխազրութիւն ընել, որպէս զի զիւղացէք  
կարենան ճար մը գտնել իրենց մշակութիւնն ընելու եւ  
ոով չյնաց երկրին մէջ—փոխանակ իր պարտականու-

լիւնքը վայրկեամ մը մոքէն անցունելու, աւազակ կառավարութիւնն ընդհակառակն՝ ասածուընէ աւելի անշղգոր կերպով սկսած է հարկեր հաւաքել ամեն գեղեցու մէջ ցրուած են հարկահաւաք ոտարկաններ որք ոչ միայն ներկայ տարուայ՝ այլ եւ վաղուց յետամնայած տուրքեր ամենայն ստիլովականութեամբ կը պահանջնեն. ոչո՞ւայ ըստիները կը ծեծեն, կը տանին՝ կը բանտարկին: Ըսկէ զատ, աւազակ կառավարութիւնը կը շարունակէ հայ գիւղացւոց ունեցած սայլերը, գրասաններն ու տաւարները գրի առներ որպէս զի ի հարկին գրաւե: Այսպէս ըլքնական պատուհանէ ազատուածներն այ կառավարութիւնը կուղէ առնուր.... Տրոց հաւաքման ժամանակէ եւ առ հասարակ՝ թուրքաց հայոց հետ յարարելութեանց մէջ, այժմ՝ պատուալեաց նոր եղանակ մը ալ հնարուած է որ բաւական է սաբագիեցներու նեղա հայ գիւղացրանորդ: Փաքրին ընդդիմութիւն մը իրենց բժահաճցյից եւ անձնական պահանջմանց գէմ փաքրին առարկութիւն մը ընողին նորա կը պատասխանեն: — Ինձավոր զննն ալ „Ճանփետա“ գըրուած ես: — Այսօր ընկերութիւն հայերէն բառը ամեն տաճիկ եւ քիւրդ լաւ ուրած են եւ ամենուն բերանըն է, իսկ անփետա: կը նշանակէ անձնուել: թուրքեր շնչարկեան: անունը այսպէս թարգմանած են: Շատեալու համար ալ կամրատանեն ու իրսին թէ հարիւրագետ, հազարամետ զրուած է եւ այդն եւ այդն: — Թէ եւ ունակը այս խօսքերն ու զրցյները հեգեռութեամբ ու չարամութեամբ կարուսանեն, բայց պէտք է խոստովանել նաև որ՝ ընդհանրապէս իսլամ տարրը մնձ գաղափար եւ պատկառանք կատած է ընկերութեան վրայօք, եւ մինչեւ իսկ չափազանցեալ զրցյները պաշյնելով իր անզամոց թւոյն, իր զօրութեան եւ հարստութեան վրայ, տեսակ մը պը պագան տայ ալ իրենք կը նեն: Հայոց մէջ: Կայ նաև թուրքաց մէջ մի մասնաւոր շրջանակ, որ անկեղծօրին ցաւ կրզքայ իրաց ներկայ վիճակին վրայ եւ կը դատափետէ իսառ սպարութեան զեղծութերը, գուշակելով գալիք վոմերիները եւ դդայօփ, որ ինչ որ ալ լինի իր խելական շահը ժողովուրդների համերաշնութեան մէջ է: Գիւղադարար այդպիսեաց թիւ ի խիստ սահմանափակ է այս երկիր խաւարամիտ թուրք հասարակութեան մէջ:

Ահա այսպիսի շիմք, տարտամ՝ աղեկոծ վրձակի  
մը հասու եւ կարմիր զատկից եւ անոր հետ՝ գարունը:  
Էյո՛, հնկ ամնեայ ծանր ձմեռէ մը վերջ յորում մեր  
երեխն սպիտակ պատանիք տակ թաղուած էր, հաստ  
գարունը ծաղկաբեր եւ բնութիւննը վերակենդանացաւ-  
արդեք երբ, երբ պիտի զայ նոյնպէս հնդաղ արեան ծան-  
րադանդաղ ձմեռուան յաջորդող կարմիր գարունը զեղա-  
ծիծ աղ աւետեազ:

Ա Ե Ր Պ Պ Ո Վ Ա Ն Ա Ր Գ Ա Յ Մ Պ Ձ Ա Կ Ի Գ Ծ Հ Ե Ա Խ Ե Լ Ե Ա Լ Հ Ո Ւ Բ Ե Բ Ը Բ Կ Ե Լ Հ Ա Ղ Ո Ր Դ Ե Լ Հ Ա Մ Պ Ա Շ Ե Ջ Խ Վ Ի Ւ Ղ Ի Մ Ա Մ Ն Ի Հ Ե Բ Ե Ց Ծ Ն ՝ Թ Ի Կ Ե Ս Ո Վ Ի Մ Է Ճ Ե Ր Ա Վ Ա Պ Ա Ր Ա Պ Ս Խ Վ Ի Մ Ո Ն Վ Ա Ր Գ Ա Վ Ա Բ Ե Տ Ի Բ Ա Ր Ա Վ Ա Բ Ե Տ Ի Բ

Քանի քաշանայից եւ եօթն համկաչյացոց յանիբաւկ դատավարառութեան պատճառ եղաւ. ըստ գիւղը վերագառ նալէն ի վեր՝ եւ երբ ծաղկազարդն երեցը լուր կը զրկէ գիւղացոյ թէ ժամ՝ դան, պատարագ պիտի մատուցանէ, նորա կը պատասխանեն թէ „Յուղայի պէս քու վարդապետ մասնելէ վերջ՝ Աստուծմ չես վախնար, պատարագ կը ներ. գնա, ինչ կուզես ըրէ. մենք տա Ճիկ ենք: Այսպէս ըստեղու եկեղեցին ուաք չեն կոխեր, իսկ իրենց մէջէն աւելի ջերմուանդները ներկայ զատկական տօնից մէջ կերթան մօտաւոր գեղ մը եւ հօն կը հազորդուին:

USPEL.

## ՄԵԼՅԱ ՏԻՎՆԱՐԱՔ

ঢাকা ১৫ - ২৭ অক্টোবর ১৮৯২।

Բնեղմանաւոր է ժամանակից մը հետէ Մշջ երկիրն լուրիրու կողմանէ, մանսաւանդ ախուր լուրիրու: Վերջերս երկու շարթուան միջոցին մէջ իրարու ետեւէն մեռան Փօթիկ եւ ան Ըւեւա իս եւ զարապ եւ տեղաբարք, որոց տունը Մշջ ամենէն համբաւաւոր եւ գործունեայ գերդաստաններէն մին էր: Կարապեա աղան մանաւանդ շատ ընդունակ մարդ էր եւ վարած կարեւոր աղդային պաշտօններ: Այսա մահն սակայն մենք աւելի այն պատճառով կը նշանակենք՝ որ յեղափոխական գործին հետ անուղղակի վերաբերութիւն ունի: Այն երկու անձանց մահն յատաջ եկած է իրենց սրտի ցաւէն՝ իրենց տան միակ նեցուկ եւ կարապեա աղջին որպի՛ Ըրչաւի թիկեանի յանիրաւի ձերբակալման եւ դասապարտութեան վրայ, եւ մանսաւանդ հայլն՝ որոց աչքն արդէն լուսազուրի էր, Արշաւիր, Արշաւիր գոչելով խորին վշտով, անմիմիթար դերեղման իջած է: Արշաւիր՝ տակաւին պատանի՝ առանց իր յանցապարտութեան ու եւ է նշոյլ մը երեւնարու՝ միւս ձերբակալյելոյ հետ կարին տարուած է եւ ոչ զիաէ ուր պիտի արսորու: Մենք պիս տիուր պարագայքը նշանակեցինք՝ ոչ զի այս օրինակ սրտածրմիկ պարագայքը հաղուազէպ են, այլ մանսաւանդ հեռաւորաց ցոյց տալու համար՝ թէ ի՞նչքան զոհէր կը խլէ մեզնէ տաճնի բոնակալութիւնը թէ որբան տուններ կը փլին եւ որբան ծուխեր կը մարդին ամեն օր յերեսաց անիրաւ հալածանաց եւ անդաստասան զատապարտութեանց:

Զատկի օրերէն սկսեալ ցարդ էւասավարութիւնը իր ցերեկեայ եւ գիշերային հսկողութիւնը արտասովոր կերպով աւելցուցած է Աշոյ մէջ՝ Զատկի երեք օրերը անընդհատ հինգ երեքեաց զուսները շրջապատեալ էին ոստիկանաց խոռո՞ն բազմութեամբ եւ Հայ թաղերուն մէջ զինւորական երթեւեկութիւնք անպակաս էին։ Եւ ցարդ խոկ ամեն օր ցերեկները կահոնաւորապէս պահակ զօրքեր կը շրջին Հայ թաղերը իսկ գիշերն ի բուռն որչափ որ զօրք կայ ի Վաւշ բողոքն այ զէն ի ձեռին, գիշերապահ խոռո՞ն երու բաժնուած՝ անքուն կը հսկին Ալ-

շց շուրջն եւ թաղերը, մասնաւորապէս կը հսկեն քաղաքին մտից բոլոր ձանապարհներուն վրայ, կարծես արտաքին յարձակման մը երկուզ կրեին . . . : Անոտի կառկածներ՝ որք երանի թէ սորվեցնէին մեր թերաշաւատ եւ խստասիրա հայերուն թէ ինչ կը նան ընել եւ ինչ պէտք է ընեն: Կաեւ խօսք կայ թէ կառավարութիւնը մտագիր է մի քանի ոստիկանական պահականութիւնը հաստատել քաղաքին հայրենակ թագօրէից մէջ որպէս զի կարենաց աւելի մօտիկ հսկողութիւն ի գործ դնել հայոց շարժման վրայ:

Կախորդ թղթակցութեամբ գրեցինք Շ. առաջ կաւառի գ. եղաշէն եւ Շ. ու շնամեր ը կ գիտօրէից ու էսներուն յատուկ կոչնագրով Մուշ կանչուելն ի հարցաբննութիւն՝ առանց յայտնի պատճառի ի: Կոյա մին գեղաշէնու և են եւ Ք. ո փ գիտզի գլխաւորներէն և եւ պ. օյ ի Յ. արէ անուն անձն որ նոյնպէս կանչուած էր՝ գային Մուշ եւ ցարդ կը գեղերին Մշց փողացները ոչ հրաման կայ իրենց վերագրանալու և ոչ ալ կը բանտարկին: Կերեւի թէ այս կերպով զանակք նեղեղով եւ անոնց Մուշ կանչուելուն պատճառն անյայտ թողւլով՝ կառավարութիւնը կը նկրտի խորամաննորութեամբ խարել եւ ձեռք բերել նաեւ Գ. աւառի Շ. և Ի. ք. Ս. մալ եւ Ա. Հ. ի է կ ի ո է ն գիտզօրէից գլխաւորները որոց վրայ կառավարութիւնը ժամանակէ մ' ի վիք ծանր կասկածներ յղացած կերեւի: Աը լսեմք թէ անցեալները հարկահաւաք ոստիկանք այդ գեղերէ բաւական հարկ հաւաքերէ վերջ պահանջած են որ ո է ս ն եւ ը ն անձամբ տանին գրամը կառավարութեան, խսկ նաքա չեն գացած, այլ ուրիշ անկարեւոր մարդ ճամփած են: կառավարութիւնը զանակք երկու օր բանտարկերէ վերջ կարձակէ: Աչ միայն կառավարութիւնն, այլ եւ քաղաքին թուլք տարբն սաստիկ հակասակ է յիշեալ երկ գիտերու բնակչաց: Ամեն անդամ որ այդ երեք գիտերէն մարդեր կիցնեն Մուշ առուստը համար, Մշց տաճիկներ՝ մանաւանդ բ. եր գ. ի ց ի ք՝ թաղերու եւ նոյն խսկ շուկայի մէջ կը յարձակին անսոյն վրայ եւ զանակք կը ծնծեն: աստիկանք կը աւենին, այլ չեն խօսիր: Խեղճ գիտացիք ոչ չը համարձակին զարնել եւ ոչ ալ բողոքել կառավարութեան: երկուշաբթուան միջնացին մէջ այս չորրորդ անդամն է որ նորա կը ծնծուին: Ամեն ինչ ցցց կուտայ թէ կառավարութիւնը իր պատրաստուի աւելի խիստ կերպով իր կատաղութիւնն ու զայրոյթը թափել հայ լեռնականաց վրայ, նույն թէ ի նշարժատիթիւններէ թելազրեալ՝ այդ տակաւին ըստ բաւականին յայտնի չէ . . . : Վարդենիսի մէջ ձերբակալաւալ երկու հայերը կը մնան տակաւին բանտի մէջ, թէեւ վրանին ոչ մի վնասակար թուլք բռնուած չէ եւ ոչ մի յանցանք ապացուցուած չէ: կերեւի պարզ ճամբորդներ էին: — Նախորդ թղթակցութեամբ մը գրեցինք Մշց առաջնորդ աւագակար կամ ուղիկոսական ընալութեան համար էջմիածին երթալու որոշումն: Առաջնորդը զատի՛ն անմիջապէս վերջ պիտի մեկնէր, մինչեւ խսկ մի ցը շարերա-

կան կոնդակով իր հրաժեշտի ողջոյնը կուտար իր հօտին, յորդորելով զայն հանդարս և հաւասարիմ մնալ . . . և աչա կառավարութիւնը հրաման չը տուաւ իրեն Պուշչն գուրս ելնել, ով գիտէ որպիսի կասկածներէ մեւ լադրեալ, և Մշց կառավարիչ փաշան անձամբ տեսնելով առաջնորդն, ըսած կը լինի. «Եթէ զու այս երկրէն հեռանաա, անմիջապէս երկիրը տակն ու վրայ կը լինի . . . Վաւցէ մեր կ եռ առ ես փաշան իրաւունք ունենայ . . . : Աչա վաղը պայրամ է, այժմէն կը խօսուի պայրամէն վերջ կառավարութեան ձևոք առնելիք նոր խառութեանց վրայ. դարբինք մեծ գործի մջան. մեծաքանակ ձեռաց անուր (քէլէփէ) կը շինեն . . . Ինչու չամար . . . :

ԱՏԵԼԻ

ՄԵՋԻ ՏԵՂԵԿՊՐԵ

ԱՐԵՎ, ՊԱՇԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵԶ—ԱՌԱՋԱ-  
ԿԱ ՎՐԵՇՑԵՐՆ ԴԱՅՈՒԹՆ—ԱԾՈՎ.

Մուշ, 1892 ապրիլ 22 (Հ. Տ.)

Աեր կասկածներն իրականացնան. պայմանն հետ մեկ անգամ ՍՀՀ տագնաապն նոր եւ սպառնալից կերպարանքը ըստացաւ: Հակողութիւնք տարապայման են քաղաքին եւ դաշտին մ.ջ. քաղաքին իրական պաշարման վիճակի մ.ջ է. գիշեր ցերեկ անընդհատ՝ ոստիկանք կը ըցնի շուկան եւ հայաբնակ թաղերը՝ սուբիներ ՚ի ձեռնին քաղաքին մ.ջ զիշերային երմեւեկութիւնք բողորովին արդիւ եալ են, իսկ ցերեկները սարսափէն ամեն մարդ կարծես զալկահար կարած է: Օրերս կառավարութիւնն մունէտիկ (թէլլալ) կանչել տալով՝ պաշտօնապէս արդիւց քաղաքի մ.ջ զէնք մուտ զ ործելը, զէնքով պտտիլը. անհետաղներու զէնքը պիտի գրաւուի եւ իրենք ալ պիտի բանտարկուին. Նաև քաղաքին մ.ջ վասօթի, ծծմբոյ եւ բորսակի վաճառումն եւ մանաւանդ վեց հարուածեանի, Վարթիւնի հրացանի փամփուշներու առուտուրը այժմ բողորովին արդիւուած է: Վոցէ կառավարութիւնը դիտմամբ այս տնօրինութիւնքը կընէ որպէս զի արդէն անզէն հայերը բողորովին զինաթափ ընելով՝ կարենայ մի գեղեցիկ օր Կարնոյ գեղաքին նման գեղք մը յառաջ բեւել եւ քրիստոնեացները ջարդել: Դուք գիտեք որ ամեն յեղափոխական պարագային մ.ջ տաճէկ կառավարութեան ուղղի առաջին մատիպարն եղած է ք թ ի ս ո ն է թ ց ի ս ո ր ա ծ կազմակերպել այժմ այս սոսկալի պատահականութենէն կը վախցուի: Ձէնեւ տաճկաց ալ արգիլուած է քաղաքին մ.ջ զէնքով պտտիլ բայց այդ արգելքը բողորովին անուանական է եւ ի հարկին նոյն խոհ զինուց մէկերանցի (տէպազ) բոլոր զէնքերը տաճկաց համար տրամադրելի են . . . զաեւ օրերս կառավարութիւնը զարձեալ մունեատիկ կանչել տարագ քաղաքին մ.ջ՝ ծանոյց հասարակութեան, թէ այսուհետեւ արգիլուած է ամեն հայուժ ա մ է մը աւելի հետո անզ երթալ

քաղաքէն դուրս առանց անցագրի (թէզքէրէյի). այս  
կերպով գաշտի գեղօրէից եւ քաղաքին առօրեայ յարա-  
բերութիւնն իսկ կարուած է, որմէ ծագած զժուարու-  
թիւնը անհուն են. գեղացիք երբեմն կուգան, բայց քա-  
ղաքացիք չեն կրնար քաղաքէն անհրաման հեռանալ:  
Անցեալ օր Տիրին կատարու և ու ար ելոց վա-  
նուց միաբան Վուկ արքացիք վախճանած ըլ-  
լալով քաղաքիս առաջորդ Ներսէս վարդապետը թա-  
զաւմը կատարելու համար վանք պիտի երթար, բայց ո-  
րովհետեւ վանքն քաղաքէն մէ է ու կէ ս ժամ հեռու-  
է, ստիպուեցաւ արտօնութիւն խնդրել կառավարութե-  
նէն եւ ապա երթալ . . . : Հայերը սարսափիցնելու հա-  
մար՝ կառավարութիւնը արտօնութիւն եւ հրահանգ տր-  
ւած է հասարակ տաճիկներուն եւ քրդերուն՝ խստու-  
թեամբ վարուիլ նոյա հետ եւ կասկածելի անձերը ձեր-  
բակալելով իրենց անձնելի իր թէ իր անդադար պըտա-  
ցուցած հետախոյլ ոստիկանք բաւական չեն: Կառավա-  
րական այս արտօնութիւնը որբան զեղծմանց տեղի կո-  
տոյ, աւելորդ է բացատրել թուրքեր այժմ իրենց բան-  
ու գործ ըրած են անմեղ հայերու օձիքը բոնել ո յե-  
ղափոխական եւ ըսիրով եւ զանոնք ահարեկիլով՝ ահա-  
գին կաշուք առնել եւ ապա թողուլ աւաղակու-  
թեան նորելուկ ձեւ մ' ալ այս է: Անցեալները բատը-  
քանցի քիւրգերը Ներքինագաշտի չունու զ գեղին  
մէջ ձերբակալեցին Տիրա զ րան ակ է բարէ ն վերադար-  
ձող մի յայտնի անձ, Ը է իւլանցի Ակրտի չը եւ  
թէեւ իր յանցագարսութեան ու եւ է նշոյլ չը կար, Փ ա-  
սուր եւ կինջ տանելէ վերջ օրերս Մուշ փոխադը-  
րեցին եւ այժմ բանտարկեալ կը մնայ աստ: — Ենցեալ  
օր ընկույլի կոճ հաւաքելու գործով այս կողմերս ե-  
կած անձ մը (քիւթիւրճի) բ ե ր դ ա կ գեղի բոլ ձեր-  
բակալելով Մուշ ը երտեցաւ:

Բայց օրեւու պատահած գէպքիրուն ամենէն ծանրակշռն եւ իր հետեւանաց կողմէ ամենէն տապնապելին է անշուշտ կառավարութեան Աշոյ Հարաւակողմանը և ատախ եւ զարդարութեան կողուած տեղերը ոստիկան զինուարներ ուղարկելու գոյացածի առաջնարկ իսկ ապրիլ 16-ին, գիշերանց քանի մը վաշտ սափիկանը՝ ըստ Հրամանաւարութեամբ Հարիբրապետ չաճի քէի մաղային յանկարծ լիցուեցան Շատախու Քոփ գեղը եւ երկրորդ առաւօտ ցրուեցան Շատախու բոլոր գեղերը (Տափրք, Խիթցանք, Քոփ, Աւրմաւ, Ծուշնամերկ եւ գեղաշէն). մեր առաջ աւելի կութիւնք կը հասնին մինչեւ ապրիլ 20. այդ օրու աւորց մէջ զինուորք կը մնան յիշեալ գեղերը առանց ու եւ գորշ ձեռնարկութեան անուղղակի կը հարցաքննեն գեղացիները. Հաճի Քէխու աշան սատիկանով մը լուր զրկած է Գաւառի Ծէնըք, Աէմալ Աէլի է կիւղէն գիւղօրէկց գիւղաւորներուն եւ ըսկը մէկ իրենց համար վախճախու բան չը կայ, թող անկասկած իր քովը գան. Նոքա բնականաբար կասկածերով թուղթական խորամաններնեւ չեն ցանկացած երթալ կըսուի մէ ասոր վրաց Հարիբրապետը Մուշէն զօրք ուղած է, այդ երեք գեղերու վրաց յարձակում

գործելու: Ցակառին սրշամի ըստ գիտակիր թէ կառագալու մեջն բուն նպատակը ի՞նչ է, որ կը հալածէ հայ լուսականները: Հաւանականաբար կերեւայ թէ այդ կողմերու (Մասնց) բայրոր հայ ու էմիները կուղեն ձերբակալի: բայց չեմ կարծեր որ այդ վերջինք զիւրութեամբ ձեւը ինչնաև համեւ խօսր կը պատի թէ գաւառի գլխաւոր գեղերը պիտի խուզարկեն թէ զէնք վնաս ելու համար եւ թէ յեղափոխական գործիչները: Զէնքերու մասին—յայսնի է թէ այդ իրոնական հայերը՝ քիւրդերուն առօրեայ յարձակմանց գէմ ինքզինքնին պաշտպանելու համար՝ ունին համեմատաբար քիչ քանակութեամբ կայծքարաւոր (Համախիլի) հրացաններ, որք եթէ իրենց ձեռքէն առնուին այլ եւս անարդ ել ճանապարհ կը բացուի շրջակայի քրզերուն այդ գեղերն բոլորովին աւերելու: — Առափ եթէ այս զրոյցը ձիգ լինի անկարելի կը թուի որ նոքա իրենց պաշտպանութեան միակ առարկաքը թողուն տանիկ առանց զիմալրութեան: Գալով յեղափոխական գործիչներ վնասութեուն զրոյց կը պրատի թէ կառավարութիւնը կը վնասու է մանաւանդ մի հայ յեղափոխական որ Պօթիս եւ Խրոպա գործելէ վերջ անցած է եղեր Հայաստան եւ կը կասկածուի թէ այդ կողմերը կը գտնուի. նոյն անձը կը վնասուի ամբողջ բաղից վելայէթին մէջ եւ այդ նպատակաւ մինչեւ իսկ հետաւոր տեղէ (թերեւս Պօլսէն) չորս ոսականական պաշտօնեացը ալ եկած են Մուշու այլ եւ այլ կողմեր զրկուած նոյն անձնն հետպերն որոնելու. նաև կըսուի թէ ոսակամք ունին մի լուսանկար պատկեր յիշեալ անձանօմ անձնն. նոյնակս 25 հեծեալ ոստիկանք Դաշտի բայրոր գեղերը պատերով հետամնաւ են գտնել յեղափոխականներ: Կախորդ թղմակցութեամբ մը խօսեցանք և է օ է ր քիւրդերուն վրայ. կառավարութիւնը այժմ լուր լուրի վրայ կը զրկէ անոնց գալ՝ օր յառաջ բոնել Մշյ սարերը: Ավ գուշակուի թէ այս տարի ինչը բարեկանէն աւելի մեծ բազմութեամբ պիտի գան եւ կաւախարտ հայրութեանէն աւելի մեծ բազմութեամբ պիտի գործեն սոսկալի աւելութիւնները: Եթէ նշան Շատախու եւ Գաւառի բնակիչը նէօչէրի մօտաւոր գայլան ան-սարսափ պաշտուած էին. այդ բաւական չէր, աչա իրենց զլսուն վրայ կը ծանրանայ մի աւելի մեծ մորդանք—կառավարութեան կասկածներն եւ հայացինք նէր: Արնայ երեւակայուիլ թէ այս երկու պատուհանները—կառավարութիւնը եւ նէօչէրը—այս տարի ի՞նչ աւերակ պիտի զարձնեն այդ գեղեցիկ գաւառը:

Այս ամեն գառն ազետից հետ մեկնելով այսօր աղքատութիւն եւ թշրւառութիւն Մշյ բովանդակ երկիրըն խօրին յուսահատութեան են մասնած: Մարդ Ճնշող տիպութեամբ կը համակուի ունենելով եւ լսելով թէ ինչպէս հայ գիւղացիները յուսահատ իրենց եւ իրենց ստացուածոց շարունակա՞ւն անապահովութիւնն, կենան իրենց բոյրոր ոչխարիերը կը ծախին (ինչպէս պատահած է այս գարնան օրեւոր ի Չուխուր), այլք—եւ աւելի բազմագոյնք—վշտարեկ եւ գլխիկոր՝ ձեռք կառնեն պանդիտական գաւազանը. (այս տարի այնքան խուռն

րադմութիւն ելած է պանդիտելու որ Մշյ դաշտը քիչ ատենէն մի լնակարձակ եւ ախուր կանանցի երեւցի պիտի առնու): Խոեղծ պանդիտուններ ծայրագոյն թշրւառութիւնէ բեկեալ եւ լնկեալ լէն կրնար մասածն մի յեղափոխական յուսահատ գիմագրութեան վրայ եւ պանդիտառութեամբ կը փորձեն փախչիլ ստրկութեան եւ թշրւառութեան հեղամշնչուկ մմնողորաւն, հան թողլով սակայն իրենց սիրական զտելուրը ու կնիկները,—պատրաստի որս վայրենի քորզին անասնական կրից . . . :

Արշափ որ լսա երեւցիթին մեր երկրի վիճակն այսպէս յուսահատական է, սակայն պէտք է ի նկատի ունենալ սա հոգեբանական ճշմարտութիւնը՝ թէ ծայրագոյն յուսահատութիւնը շատ անգամ կը փոխարիտի անսահման կատարութեան մորսափնչին՝ վրէժինդրութեան, երկչուութիւնն այ յանդին:

Երազիսի միմիթարական փոփոխութիւն մը յայսնի կիրեւայ արդէն ժողովրդին մի մասնաւոր դասակարգի մէջ, որց թիւն հետղիւտէ ստուարանալու վրայ է, շնորհիւ մանաւանդ յեղափոխական կազմակերպութեան ջանից որ օգտուելով այն ալէտներէն, չը գադարիր կենդանութեան եւ ոգեւորութեան շունչը փշել ամենուն վրայ: Եւ մենք կը հաւատանք որ այս սասափի ճնշումներն եւ այսօրինակ հայածմնակըն նախագուշակ նշաններն են մի օրհասական միրկին, որ պիտի պայմի վերջապէս տաճիկ բռնակալութեան զլսուն եւ յորում պիտի լինին շառագիր յետինը եւ յետինը տատջնիք, այլ այս ամենը սկիզբն է երկանց:

ՄՏԲԱԿ

#### ԵՐԵՎԱՆՑԻՑԻ ՏԹԵՆԵՐԸ ԲԹԵՆԵՐԸ ԲԹԵՆԵՐԸ

Մուշ 1892 ապրիլ 24 (Հ. 8.)

Եհա երկու ծանրակցիս եղելութիւնը եւս պատահած են այս օրեւոր իրարու ետևեւ գաշտի արեւելան եւ արեւմտեան մասնաց մէջ միանդամայն, որոց առթիւ ամիուղ քրիստոնեաց աղցարնակութիւնն մեծ յուզման եւ գրգռութեան մէջ է եւ կը վախցուին ծանր շնորհութիւն:

Երկը օր առաջ քիւրդեր գիշերանց յարձակում գործած են Խ ա ս գ ե զ ի ս. Ս տ ե փ ա ն ն ո ս Հնդագարեան հին եկեղեցւոյն վրայ եւ գուռը կոտրելով ներս մասն եւ տաճարը բորորովին կողոպտած են, բորոր անօթները, մինչեւ անդամ սկիզբ, աշտանակները, պատկերաց վրայի արծաթեայ նշանները, տուփերը եւ զարդերը, նոյն իսկ վարագսրը քակած ու տարած են, խորանը քանդելով եւ քրիստուկ: Գեղացիք առաւօտուն միայն խմանալով եղելութիւնը—զի եկեղեցին գեղեն մէկուսի կը գտնուի—հետախուզութեան կելնեն եւ գ ե զ մ ե ր ք ր դ ա ն ա կ գ ե զ ի ն ձ ա մ բ ու ն վ ր ա յ կը գանձն միայն զեղի հայագործ բաւարանը՝ աղբերու մէջ ձգուած իր վրայի թանկագին մածկոցներէն եւ արծաթեայ անապահութեան միացացած:

գեղացիք խուռն բազմութեամբ Առշ զիմած են եղած -  
ներս փրայ կառավարութեան եւ առաջնորդաբանին  
ըսլովելու . . . :

Որեւէնցն օրերը և փրատ գետի եղելքը չ այ-  
կերտ գեղի եկեղեցւցն վրաց քիւրդեր յարձակում  
զործելով՝ պատուհանէն ներս կը մտնեն եւ ներսը ոչ-  
ինչ չը դանեւով—զի գեղէն գուրս լինելուն պատճառ-  
ուաւ՝ գեղացիք սովորական օրեր եկեղեցւցն մէջ բան  
չեն թողուր—կատախն իրենց զարցիթը պատկերաց վո-  
րայ թափել եւ Վասուածածնայ պատկերը կը պատուին.  
Եւտոյ գուրս ենինելով հայերուն կը պարծենան եւ կը-  
սեն. «Գացէք տեսէք, այն ձեր եկեղեցւցն մէջ Վասուա-  
ծածինը սպաններ են» (Հառըն պլոնհէսըն Մայրէմ՝ չը-  
տէրէ գուշթինէ): Գեղացիք եկեղեցւց գուուը փակի-  
լով՝ եկած են Վուշ նոյնուկս բողոքելու: Յայ երկու  
տեղեկութիւնք ամենայցտնի եղելութիւններ են որոց  
սառութիւննը թուրք կառավարութիւնը չը պիտի կա-  
րենայ ծածկել. եւ մէնք կրտսէնք համարձակ—թող եւրո-  
պացիք քննութիւն բանան եւ եթէ սուս լինի, թող հա-  
մարիքն թէ հայոց բուժոր գանգ պատճեն:

Վենք չենք կարծեր թէ այս ծանրակշիռ եղելու թիւնք անհետեւանք մնան. զի ժողավրդեան գրգուռ թիւնն եւ իբրարանցումն անհարագրելի է:

WSPC 4

ԴԵՓԱՆԵՑ ԳԻՒՎԻ ԵԿԵՂԵՑԻՑ ԲԻՆԱԲՐՅՈՒ-  
ԹԻԿԵՐ՝ ՄԻՋԱՐՄԱԹԻԿԵՐ ՏՐՈՆՈՑ ՎԱ-  
ՔԵՐԻ ԵՅ ԳԻՒՎԵՐԻ ՄԵԶ՝ ՀԱՅԵՐՏ  
ԳԻՒՎԻ ԵԿԵՂԵՑԻՑ ԲԻՆԱԲՐՅՈՒ-  
ԹԻԿԵՐՆԵՐ ՎՐԵԺՈՒ ՄԻՇՆԵ  
ՎԻՃԱԿԸ ։ ՅԵՊԵՓԱՆԵՑԻԿ  
ԿՐԵՄԱՆ

Wm. 1892 May 29 (2. S.)

Նախորդ՝ թղթակցութեամբս Խառն գեղի եւ  
չայ է երտի եկեղեցեաց բոնարարութիւնքը պատմեցինքը։ Այսպիսի զեաք մա ալ տեղի անցած է շարթուս մէջ Վշէն կէս ժամ միայն հեռու չափնայ գիւղին եկեղեցւոյն վրայ։ Այս իրերայաջարը բոնութեանց առթիւ ժողովրդեան գրգռումը հետովեաէ կը դառնաց սպառնական։ մանաւանդ երր կը տեսնէ նա՞ որ կառուալիարութիւնն ալ իր կողմէ պահասր կը լրացնէ շարունակական խուզարկութիւնները բոնարարելով մեր վանօրայրը։ Երգարեւ շարթուս մէջ երկիցս խուզարկուեցաւ ս. Յովհաննու վանքը, ինչպէս նաևւ ո. Կարապ եւ եւ միւս բոլոր վանիքերը։ Խուզարկութիւննը կատարուեր են ամենավայրենի կերպով։ Խորանները տակն ու վրայ կընեն, անօթները աջու ձախ կը նետեն. կոտրուածներու եւ գողցուածներու թիւ չը կայ։ Կառավարութիւնը կը կասկածի թէ մեր վանօրայրն զինուց

միմւրանոց կամ յեղափոխականաց ապաստան դարձած են:  
Երկու օր առաջ սպանութեան զեպք մը պատահեցաւ  
շայ և այ կ ե ր տ գիւղի մը: Ե. յ զ գիւղին եկեղեցին  
բռնաբարիչներէն Խուլ Լի անունը քիւրդին զիակը գրու-  
նուեցաւ. Ճիշդ եկեղեցւց այն պատուհանին զիմաց, որ-  
մի մի քանի օր առաջ մուտ գործելով՝ Խոսուածածնաց  
պատկերը խորտակած էր: Ե. յ սպանութեան զեպքին  
պատահած գիշերը 15 ոստիկանիք կը գտնուէին նոյն  
գիւղը և սակայն չը յատնուեցաւ այդ վրէժինդրու-  
թեան համարձակ չեղինակը:

Վշց գաշտին մէջ եւս հսկողութիւնը տարապայման են. բազմնաթիւ ձնաւոր ստորիկանքը չըրս մեծ խումբի բաժնուած՝ անդագար կերթեւեկին գաշտի ամեն կող մերը, գիւղերու եւ մինչեւ անգամ ձորակներու եւ փուսերու մէջ հետախուզութիւնք կըննեն, յեղափոխական ուրուականներու հաեւէ իյնալով։ Ծարթուս մէջ իրարու ետեւ խորագույշան գաշտի արեւմնեան մասին շատ գեղերը—Տատ թագոմ պլեն գալ եւ քառ ախոյ, գումար եւ այլն, այս վերջններկու անգամ։ Եյս օրերալ քարձոր գեղի մօները ձերբակալուեցաւ մի անձանօթ անձ եւ անմիջապէս բանտարկուեցաւ։ Մշց եւ ուրիշ քաղաքաց միջեւ երթեւեկութիւնք խափանուած են, եւ օտարքաղաքացի ուր որ տեսնեն՝ անմիջապէս կը ձերբակալեն ու ազատում չըկայ։ Ատր գենիսի մէջ ձերբակալեալ երկու անձանց քով գտնուած է նամակ մը որ ամենայն համար ձակութեամբ եւ ամբ, ինքնավստահ եւ հպարտական գաղափար ան գաղափարաց ծաւայումն, քաջալերութիւնք, յոր գործներ կը կար գար գայ եւ հրահան գլք կուտայ ։ \* \* \* գիւղն ըստ օրինակի այլ գիւղօրէից կազմակերպելու որոշ համական երու վրայ եւ զայն պատրաստ գիճակի մէջ զ ըստ ել առաջն հրաման ին շարժելուու նյոյն նամակին առթեւ կառավարութեան գուշակութիւնք այն են, որ Տատ օնը յեզ զափառ իսակ ան զօրաւոր է ապակե բապութեան մը վայր է. Չերբակալեալք խօսա հարցաբենուութեան իննթարկութիւն նամակին հեղինակն եւ կամ հեղինակ մարմնն իմացուելու համար։ Յեղագոխականներ մինառ եւ բաւականաթիւ կը խոսանայ անձանօթ օտարականի կամ յեղափոխականի հետաք ցոյց տուողին։ Պատեսութեան գինը անցնեալ շարթուն 20 ոսկի եր, այս շարթուս 200 ոսկի բարձրացած է . . . զոյն ընկած է կառավարութեան մարմնը մէջ անշուշտ կը զգայ նա, որ որուալ պիտի պայմի իր պիտուն . . .

USPUL.

## ՏԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԿՈՒՑԵԸ

ՏԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԿՈՒՑԵԸ  
 Ա. ԿԱՐԵՎՈՎՏԻ ՊՐԵՖԵ ԿՄԻԵԼԸ — ԳՐԱՎԵԼԱՇ ԳԻՒՎԻ ԿՄԻԵԼԸ  
 Բ. ԿԱՐԵՎՈՎՏԻ ՊՐԵՖԵ ԿՄԻԵԼԸ — ԳՐԱՎԵԼԱՇ ԳԻՒՎԻ ԿՄԻԵԼԸ  
 ԿԱՆ Հ ԶԲՈՒՄՆԵՐՈՒ ՎԵՇՏԵՐՆ ԵՒ ՍԵՍՆՈՅ ԳԵ-  
 ՐԱԲՐ. — Ա.ԶՕՒ ՀԵՐՉԱՐԱԿԱՆ ԵՐԵԲ. — ՍԵՍ-  
 ՆՈՅ ԱՊՍՏԱՄԲԵԿԱՆ ՇԱՐԺԱԿԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ  
 ՈՒ ՎԻՃԱԿԻ ՆՈՐԵԱՅԻ ԶՈՐՔԵՐ  
 ՍԵՍՆՈՅ Վ.Բ.Յ.

Մայ 1892 մայիս 16 (Հ. Տ.)

Այս ինչ որ սպասուիլի էր Տարօնոյ ներկայ տաղա-  
նապալեց վիճակին մ.ջ. սկսաւ աեղի ունենալ — Տարօնոյ  
հայ ժողովուրդը շարժման մ.ջ է: Այս վերջին ժամա-  
նակները զրոթիւնն անտառնելի էր դարձած եւ ամեն  
երեւոյթ նախագուշակել կուտար արիւնահեղ դէպքեր,  
մեծ իրարանցում ապստամբական շարժմանը: Եւ գորա  
համար պէտք չէր մարդարէ ըլլար: Այս, ինչ այժմ աե-  
ղի կունենայ, նոյնափառ անխուսափելի էր համարէր հայը  
որչափ եւ թիւրք կառավարութիւնը, որ մեծամեծ պա-  
տրաստութիւններ կը աեսնէր շարունակի: Եւ պայօք հայը  
կատաղած է Տարօնոյ շատ տեղերը եւ վիրաւորուած  
զաղանի նման կը մոնէ Տարօնոյ լեռներուն մ.ջ: Կա-  
տաղած է նոյնոքու կառավարութիւննը, որ ամեն ձիգ կը  
թափէ խեղիւրու: Տարօնոյ շարժումները: Կորա ամենա-  
մեծ երկիւղին է պյու շարժմանց լուրերը ըստ տարածութիւն  
հայաստանի միւս գաւառներուն մ.ջ. ըստ որում ապշտ-  
ուամբական շարժմանց վարակիչ ըլլալը քաջ գիտէ: Ուր  
որ շարժումնը պաշարման վիճակի է ենթարկած: Կա-  
ռավարութիւնները մ.ջ մեծ իրարանցում կը տիւ-  
րէ: Բ. Գանձեն հասած հարցապնդոյական հեռագիրնե-  
րու պատասխանները երկմատ ոճով կը տրուին. կը սեն  
թէ իրազազութիւնը վերականգնած են, բայց մի եւ նոյն  
ժամանակին այ նորանոր զօրքերու պէտքը կը յայտնուի:  
Խոկ քանի մը տեղեր հեռագրականն թիւկերը կարուած  
ըմալով տեղական եւ կենտրոնական կառավարութիւնց  
հեռագրական յարակերութիւնը խղուած են: Բաւա-  
կու զօրքեր չունենալու պատճառաւ աեղան կառավա-  
րութիւնը քուրզ ցեղերուն հրահանդներ կուտայ յարձա-  
կութիւններ լնելու հայ գիւղերու վրայ: Խոկ իր սակաւա-  
թիւ զինւորական ոյժը աւելի էր կենտրոնացնէ Սասնոյ  
եւ գաւառին վրայ:

Կարդաւ պատճեմ դէպքերը:

Երիշանահեղ կոխ մը կը պատահի և առնանց ի  
քիւրդ թոռի ներուն (աղաներուն) եւ պուլանըգայ  
Շիրուան շէ ի գիւղի հայոց միջեւ: Երկուստեր 8-9  
հոգի սպանուած եւ բաւական ալ վիրաւոր ինկած են:

Կառավարութիւնը հետամուռ է կուին մասնակցող հայե-  
րը ձերբակալելու որոնք անհետացած են, իսկ քիւրդերն  
ի հարկէ հանգիստ կը շրջին, որովհետեւ . . . նորա  
կառավարութիւնն զինւոր են եւ նոյցա զլիստորմները  
սուլլմանէն շորհներ են առած: Այդ կուին լուրն ի-  
րարանցում է պատճառած շրջակայ քանի մը հայ գիւ-  
ղերու մէջ:

Պայրամեն երկու օր վերջ ո. Կար ապ եւ տի վանուց  
մօակի կու ա ը ո գեղի — որ վանքին սեփականութիւնն  
է հանգերձ իր հողերով — քիւրդ բնակիչք կառավարու-  
թիւնն գաղտնի հրահանդով գիշերով կը յարձակին վանքի  
միարանութիւնն վրայ՝ պահանջելով որ ձեռք գա-  
շեն գեղին հողերէն զորս վանքին վարձք վճարելով կը  
մշակեին ցարդ: Փակագծի մ.ջ պէտք է ըսել որ ասոր  
տարի առաջ քիւրդերն անդամ մ' ալ բոնացած էին  
վանքի հողերուն վրայ, բայց այն ատեն՝ երկար գաշա-  
վարութիւնէ վերջ նոյն կառավարութիւնը, որ այսօք հա-  
յերին կոտորելու պատրուակներ կորսնէ, վանքին վերա-  
դարձուցած էր գեղի եւ հողերը: Բաղմաթիւ զինեալ  
քիւրդերի յարձակմանը բուռն կերպով կընդդիմազրէ  
վանքին միարանութիւնը (հազուագիւտ օրինակ մը հո-  
գերականութիւնն կողմէն) եւ գուրս կը վանէ: Երկու ս-  
տեք 3-4 սպանուած եւ 10 վիրաւորք ինկած են, որոց  
մ.ջ են նաեւ վանքին երկու տիրացուներ եւ զան կ լը  
ա զ ա ս ր ( ս. Կարագետի վանքի զործակատար ) Զ. ա-  
ք տ ը լ: Առաջնորդ հայրը կառավարութիւնն զիման է,  
բայց որոշ պատասխան չառնելով՝ հրահանգ զրկած է ս.  
Կարապետի վանուց միարանութիւնն, որ եթէ երկուրդ  
յարձակում լինի, իրենց բոլոր զօրութեամբ զիմանըն  
եւ եթէ այդ ալ չաջողի, վանքին զաները փակելով՝ բա-  
նալիները բերեն կառավարութիւն յանձնեն: Արդարեւ,  
քիւրդերն սպանուացած են կրկն յարձակուիլ եթէ վան-  
քը ըստ հրաժարի իր այդ սեփականութիւնէն: Ա. Կարա-  
պետի արիւնահեղ դէպքը ընդհանուր վրգուման մ.ջ է  
ձգած Տարօնոյ հայերը:

Մի եւ նոյն օրերը ուրիշ արիւնահեղ կոխ մ' ալ  
տեղի ունեցաւ Գ զ լ ա զ ա հ ա յ ա բ ն ա կ գ ե ղ ի ( Ո շ է ն 4  
ժամ հետի դէպ արեւմուտք ) բնակչաց եւ մօտակայ Ա. Հ.

քան գեղի բիւրդերուն միջեւ: Այս վերջնք՝ կուր պատճառելու համար իրենց ոչխարաց հօտը հայրը աշխատան ցորենի արակրուն մեջ կը մացնեն արածելու. հայեր չեն թողուր, քիւրդերն ալ չեն հնազանդեք. կը ոիւը կը բացուի, կատաղի կուր, գաւաղանով, զաշյոնով հայերը եւ զէնքերով քուրդերը զիրար անխնայ կը հարռածեն. երկուսակը ալ շատ վիրաւորեալք՝ բիւրդերը փախուստ կուտան . . . .

Պիտի խոսականիլ որ կառավարութեան՝ բիւրդերը հայերու վրայ յարձակեցնելու այդ մեծօդն իրեն բաւ և յան ձեռնառ է իր ներկայ վիճակին մեջ երր զօրք չուսի, մինչդեռ հայեր շարունակ կը բողոքեն ու կը շարժին եւ նոցա խեղդելու պէտքն ունի: Այսպէս Աը ն ձն ու աւ գեղին զէպքը կատարելապէս կը հաստատէ այդ: Ա յդ գեղին մեջ որ 20 հայ եւ 5 տուն միայն քիւրդ կար, անցեալները Յակոր անուն հայ մը իր կոոչ պատիւը պաշտպանելու համար՝ սպանած էր իր գեղին քիւրդ մը: Յակոր արգէն ձերբակալուած եւ 15 տարի բանտարկութեան գատապարուած է (թէեւ օրէնքէն գիտենք որ այդ հանգամանաց մեջ սպանութիւն գործողի պատիւքն է Յամիսէ մինչեւ Յամիսի բանտարկութիւն), այսուամենայնիւ միայն այդ գեպքին երիսէ՞ս գեղին քիւրդերը կառավարութենէն բաց ֆէր մ'ան առած իրենց ուղած կերպով կը բանանան հայ գիւղացւոց վրայ. ոչ միայն Յակորի բայրը տունը, տեղը, կալուածները կը գրաւեն, այլ եւ բոլոր հայ գիւղացւոց հողերը ու յեցին բոնի գրաւել: Քանից գեղացքի կառավարութեան աղերսագիր տուին չը լսուեցաւ, եւ այս վերջին անգամ՝ Մցց միւթէսարքի փաշան Յանէն եկած ապւտամէական լուրերէն կատաղած խեղճ գիւղացւոց վրայ կը թափէ իր զայրոյթը. կը պատառէ աղերսագիրը եւ կը վոնուէ զանոնք, ըսելով՝ “Գացէք Շէ շիք, Աէ մ'աւ գեղերը (Սասնց) գիմեցէք. Ճեր, հայ ի ըստու, հուն էն էն: Յնձնուացիք կը սկսին բողոքել եւ քիչ ատենէն եւ արը կը վերազառնան գեղը վճուրով կուով վերջացնել ամեն քան: Հազիւ գեղ հասած հոն զինեալ քիւրդերն կը առենին. կը յարձակին նոցա վրայ, բայց չարացար կը կոտորուին. կենդանի մնացողք կը փախչին. եւ այսօր Յնձնուաց զատարկ է, Յնձնուաց մերկ է, Յնձնուաց այլ ես չը կայ, եւ անտիրական են մնացած հայերու տուն ու տեղ եւ մշակեալ հողեր . . . .

Դարձեալ ընդ հարումմայ ալ տեղի ունեցած է Պաղէ գեղին մօտ օրոյ հայ գեղացներէն քիւրդերը տարած են 50 տաւար:

Քիւրդերու կողմէ աւաղակութիւնը երթալով մեծ համեմատութիւն կառնուն եւ այն ալ այն քիւրդերու, որը կառավարութեան կամաւոր զօրքը կը համարուին այժմ իրենց ստացած շնորհներուն փոխանակ: Դաշտին մեջ ձի, տաւար, ոչխար չը մնար՝ կը տանին. անթիւ են զէպքեր, անմիւն են հայ գիւղացիներու կոխներն ու ընդհարումները թիւքը ստական-զինուորներու եւ քիւրդերու հետ: Կերեւայ թէ հայ գիւղացիք որոշած են

բողոքել եւ բնդգիմազը կարավարութեան եւ քիւրդերուն մինչեւ մերջին ծայր, քանի որ իրենց կացութիւնն անտանելի գարձած՝ միայն այդ էր թելազրէ իրենց: Ընդ հանուր է Տարօնոյ հայոց մեջ այն միաբը, թէ եթէ կառավարութեան եւ քիւրդերու ներկայ ընթացքն այսպէս տեւելու ըրաց քանի մը ամիսներ եւս եւ հայերը չելչեն իրենց գլխուն ձարն իրենք տեսնելու, Տարօնը կամայանայ հայերէն, հայ ժողովրդեան արթուն մասր կամ բանտերու մեջ կը փափ եւ կամ անօդնական ու անոյժ մնացած, Խցոյ կը այս երկրէն լնոտ միշտ: Եւ այդ զգացմամբ, այդ օրհասական վիճակին մեջ Տարօնոյ հայն այլ եւս համերերութիւնը կորցրած, ինքը մինակ կը նլլափ, կը շարժի, ոսրի կելլէ . . . Միւս կողմէն ալ Դաշտի կամածելի համարեալ բազմաթիւ գեղերն ալ—որոնց վրայ արդէն խիստ հսկողութիւն կար, — սատիկան-զինարաց հական, 10-ական խմբեր միշտ կը գտնուին, որ շարունակ կը պատին գիւղերուն մեջ: Այս ամենի վախճանն ապագան գիտէ . . . Ար ցաւիմք միայն, որ մեր երկրէն դուրս գտնուող հայ եղարքը անկարող կը լլան եւ բաւակայել այն զարհուրելի վիճակը, որուն ենթակայ է Տարօնը եւ այն շարժմանց արխւոտ կերպարանքը, որ տեղի կունենայ մեր կողմերը այս վերջին շարամեներու մեջ:

Եւ անդին Սասն օստի կելլէ . . . Մցց աշխարհի ներկայ տագնապարից եւ արիւնաշին զրութեան ամենէն ուշագրաւ կողմն է Մասնոյ գաւառի վիճակը: Այդ երկրին վերջին զէպքի բանիսի ուժգնութեամբ պայթեցան, որ մինչեւ հիմա ոչ տարօնցի հայը եւ ոչ կառավարութիւնը կրնայ ուշքի գալ: Պատմնաքնախ Սասնոյ եւ գաւառի զէպքերու շարժագործութեան մասին:

Գրած եմք ձեղ որ քանի մը վաշտ ստական-զինարիներ ամսէ մը ի վեր կը գտնուեն Սասնոյ այլ կողմերը (Ճատախ, Գաւառ, Խուլա, Խուլա, Խուլա) յայտնի Հնչակեան մը եւ իր ընկերքը որոնելու եւ կամածելի համարեալ ու առաջներու հետ յարարերութիւն ունեցող գիւղերու զլլաւորները ձերքակալու նպաստական: Կայտպէս Կախորդ թղթակցութիւններէս մասանը կը յայտնուին նոյս ապօրինութիւնը եւ խժգութիւնը այդ գիւղօրէից մեջ: Աստիճան-զինարիներու գիւղաւորը Թալւլի պէֆէփար է եւ հայ կը պէֆէնաի իրենց ամրող թիւրբական խորամանկութիւնն ի գործ կը գնեն եւ ամսէ մը ի վեր իրենց բոլոր ճիգն ու եռանզը թափեցին, ամսն երեւակայելի միջցներ բանեցուցին, այսուամենայնիւ ոչ Հնչակեանի հետքը գտնան եւ ոչ ալ յաջողեցան ձերբակալի Սասնոյ գիւղօրէից զլլաւորները: Այդ յեղամփականի ներկայութիւնը յայտնի էր եւ ձըգած սարսափը այն շականի մեծ, որչափ իր հետքերն աննկատելի խոկ գաւառի զլլաւորները՝ ի սկզբան բոլորին իրենց պահէւէ վերը մի առ մի ներկայացուն թալիպին, բայց այնպիսի պայմաններու տակ որ նա չը համարձակեցաւ զանուկը ձերբակալի: Այս կրկնակի անյաջը թիւնը գիւղի մասամբ իսկը սորութիւնը կը մասաւած կուտանայ համար՝

սոյն անիբրաւները՝ մի կողմ թողլով բազմարնակ գեղերը որունցմէ մարդ չէին կարող բունել իրենց կատաղութիւնը թափեցին և ու ու լ փ այ ձորի երկայնութեան վրայ, առա անդ ցիր ու ցան գտնուող մի քանի անպաշտան տներու վրայ, յորոց ձերբակալցին որն իրենց ձեռուք ինկաւ՝ հինգ պարզ շնչական (որոց անուանը կուտամ նախորդ նամակին մէջ): Այսա մ.ցէն Մի ը իս օ անուն անձը սոսկալի երդմնեցուցման եւ հարուածներու առջւ տկարանալով յայտնեց ինչ որ գիտէր եւ գիտացն այնչափ էր միայն որ քանի մը անձանով անձինք այդ կողմէրէն անցեր են եւ այլ եւ այլ անձանց հետ տեսակցեր են. Ֆերիս կը պնդէ թէ իրեն հետ մէկանզ ձերբակալիայներէն և զօ անուն անձը աւելի տեղեկութիւն ունի: Այսն մասնութեան վրայ սատիկանը զԼզօն կը նեղինուու կը շարժարեն բերնէն գաղտնիք մը կորցելու համար, բայց ապարդիւն: Եւյդ ժամանակ ձերբակալեց կը փոխազդին քա աւ լի պէֆ. քով ՚ի Ցէ մաւ գեղ: Հոն Էզօփ գիտէն անցածը ամենասուկալի երեխյթ մ՛ ունի, որ կը յիշեցնէ բափի ՚ջալալէդ զինին էցերը: Ինչը ՚Զնչակին՝ ընթերցողաց խորին ուշադրութիւնը կը հրաւիրենիք Աէմալ գիւղի բատմնեի անցրին վրայ, որ զուրս կը ցայսեցնէ թիւրը կառափառութեան եւ իր արրանի ակիներու ամբողջ վայրենութիւնը եւ նախապատմական բարբարոսութիւնը.... Բայց թող գիտնան թերահաւաատ ընթերցողը, որ մեր գրաները սրտի արիւնով կը գրենք եւ բնաւ բորբոքեալ երեւակայութեան ծնունդ չը համարեն, այլ իրականութիւն, փառա եղելութիւն, մենք ժամանակ ու արամագրութիւն չունինք երեւակայական վիպասանութեամբ պարագելու ներկայ կրակ ու բոցին մէջ....

Մայիսի առաջն օրերու մէջ գիշեր մը Ա է մաւ գիւղի Ը ու ք օ ի (Առաքել) տան համեմատարար փոքր սենեակին մէջ Յ(Օ) սատիկանիք իրարու վրայ զիղուած էին: Բազմոցին երկու ծայրերը բուխերիկին առաջ պարձեն կու ու գոռող կերպարանքով նստած էին թ. ա լի պ է-ֆէստի եւ չ ա ձ ի ք է ի մ աղա, վերջնիս քով նստած էր Անա չ ի ա է ֆէստի: Հինգ հայ ձերրակալեալք շողմայակապ կը կենային սաքի վրայ սենեակին մէջ տեղը: Ենտեղ գիւղայի ոչ ոք կար, բացի տաննուխոջմ, և եւ գիւղէն, որք կը ծառայէին սատիկանաց: Կոյց խսախւարգիլուած էր զուրս ելնել: Գիշերը յառաջացած էր խորին, ծանր լուսիմիւն կը տիղեւր: Ձերրակալեալքը մի առ մի առաջ կանչելով թարիս էֆ. կը հարցաբննէր, մերթ խստամաքը, մերթ սպառնալեօք, մերթ նաև ծեծել տալով՝ կը ջանար անոնցմ, ազդային գաղտնիքներ կորցել: Զցհերէն ամենըն ալ յայտարարեցին թէ ոչինչ գիտեն, բացի Միրիօնէն, որ մի քանի ալդա յայտնութիւններ կընէր եւ կը պնդեր թէ միայն Ազօն աեղեկութիւն ունի այդ բաներէն: Ն.յո կերպով միւս ձերրակալեալք միայն հայ հցութեանց եւ ծեծի նշաւակը լըլալով՝ հեռացուեցան, եւ այնուհետեւ գաղան սատիկանները իրենց բոլոր վայրենութիւնը գործ դրին Ազօն վրայ, որ թէեւ գաղտնեաց մէծ պաշար մը շունէր:

բայց իր գեհաննեն եւ աղիսամիլս ընաւորով-թեամբ եւ կաստրեալ հայրենասիրով-թեամբ ատելի էր թալիսպին եւ առելի պատրաստ էր ինքն տանել չարշարակիները, քան ուրիշներ—անմեղներ— գամադի ենթարկել: Երբ թալիսպ անսաւ, որ Նզո ոչ խոստանց, ոչ սպառնապեսց եւ ոչ ծեծին առջեւ չեր ակարանար եւ յայտնութիւն չեր ըներ, հրամացեց տանջել զմնկր: Կամ մերկացուցեն զազու եւ երկու ոսքերէն մինչեւ անմի տակ մեկ-մեկ ձող հաստատելով երկու ծայրին ամուր կապեցին. այնուհետեւ թեւերն տարածել տալով՝ գրկաչափի երկայնութեամբ ձող մ' ալ մեկ ձեռորէն միւս ձեռքը հորի զնական ուղղութեամբ՝ պինդ կապեցին զոհն զատակներուն վրայ: Այս կերպով այդ սկենդանի խաչը, կապեցին սեան եւ սկսան սասամիկ գանակոծել նարագաններով: Ծուառվ մարմնի վրայ երեւան եւան բազմաթիւ կապոյտ երկայն հետքեր: Ասատիկ ցաւէն եւ հարուածներու ուժկնութեան տակ զրհը ոչ մի շարժում չեր կարող կատարել եւ միայն մինազտական շարժմամբ: կայլանդատիկուէր իր գեմրը: Կորա ամեն-մի ձայնի վրայ հարուածներն աւելի ուժկնութիւններին: Կորա շարուանակ աղաղակը թէ սկենդէ զիս սպանել կուզէք: Հրացանի զնակներով սպանեցէր, բայց այսպէս մի չարշարէք, ո անսկելի կը մնար, ինչպէս անսպասի մեջ: Ազնյառահատ սկսաւ գլուխը (որը միայն կրնար շարժել) սիւնէն զարնել՝ կարծելով այդպէս ինք իրեն մահ տալ: Աստիշաններն անմիջապէս դլուխը կը բռնեն: Այդ վիճակին մեջ վերսաբն կը հարցաշննեն: Ազօի միակ ուստասխանը միշտ հետեւեալի էր: — «Ես բան մը չեմ գիտեր, բան մ' ալ չեմ կրնար ըսել կուզէք չարշարեցէք. անմեղներու արինոր չեմ կրնար մանաւ:» Գայիպ գաղանել կատաղած աւելի ծանր տանջանկներ կը հրամայէ: Ըքան բերել առուաւ ակուանները հանելու: Ազնյառնեցաւ—այդ միջոցը թողին: Հրամացուեց մաղսիսով պեսները քաշեն: ոստիկանիք գիււական քըրիշներով գործազրեցին այդ հրամանն ալ բայց սպարզիւն: Ազօն անընկծելի էր: Այդ ժամանակ հրամացուեց խարել զօհին մարմինը: Քուսիւրիթին ճարճանող կրակին մեջ կանքրից ացին մէ ակիշ զօհին ձեռքերը քակիւով երկու կողմէն երեկու ոստիկանիք ձեռքերն իրարու մօտեցուցին, ուրիշ ոստիկան մ' ալ նորա երկու ձեռաց մէջ բոնած էր ակիշին ատրաշէկ թաթը: Չեռքերը խարուերուն ցաւէն զրհը հեղձամղձուկ ձայներ կարձակէր, կաղաչը մեկ անդամն սպանեն իրեն: Բայց զժոխային էնքիսիսիօնը առաջ էնքիմար. նցնալէս կը տաղեն Ազօի կուրծքը այն ակիշիք միջոցով: Այս սարսափելի գործողրութեան միջոցին երիշու նուաղեցաւ Ազօն բայց միշտ աննկուն մնաց . . . Ձան միւս բաժնին մեջ մի ուրիշ սրտամձմիկ տեսարան կար. տան հարսները եւ աղաքները լսելով զօհին հեեկուրը եւ յառահատ ձիչերն, կը մարմինն եւ կուզէին տունէն դուրս թափելով: Հաւան կամչել բայց անգութ ոստիկանիք, որը տան զուրուք կը հըսկէին, հրելով հրմակերով կարգիէին սպառնալեօք:

Այս զազանային զործովով միւնք անցաւ. զարնահա-

յին կարծ — Ազօի համար շատ երկար — գիշեր մը: Առաջինին թաղիս, երկիրդ կրելով գիշացիներէն, խոչեմութիւն համարեց 8 հեծեալ սատիկանով գաղտնի ճանքայ հանել ձերբակալեաները դեպի Մուշ: Ազօ կիսամեռ վիճակի մէջ ձիռ վրայ կազուեցաւ եւ այնպէս տարուեցաւ: Աշոյ բանախն մ.ջ շարաթ մը շարունակ Ազօմահուան ճգնաժամի մէջ եր եւ բանիցս իր մահուան լուրը տարածուեցաւ, բայց հրաշլոր ինն ըստ մեռաւ այդշափ չարչարանքներէ վերջ մեր կենդանի նահատակին Ազօ: Աէմալ գիշացիք սոսկալի գիշերէն վերջ առաօտուն մինչեւ որ իմացան եղերութիւնը, ամեն բան վերջացած էր: Բայց բոլորներու, արաւոնցներու ձայները բարձրացան ամեն կողմէ եւ գիշզոր խիստ յուզուած է, սատիկանը, որ բազմաթիւ են այդ գիշին մէջ հաւանական ընդհարումէ կը զգուշանան:

Ազօի հետ եղած բարիսարու դէպքի ձայնը տարածուելով՝ հայ եւ թիւրք ամեռող աղկաբնակութիւնը սարսուռ զգաց եւ ցնցուեցաւ։ Այլէմի ձայներ կը լսուին . . .

Աստիկան՝ զինւորներու գործած գալաջնութիւններէն եւ Ազօի շարժաբանքներէն վերջ գաւառոի գործոց ընթացքը բոլորովին փոփոխութիւն կրեց: Աստունցիք կատաղեցան եւ սկսան աչ ու ձախ իրենց արիութիւնը ցցց տալ իրենց հարստահարբջներուն, կուելով անոնց հետ, զարնելով ու զարնուելով եւ ի վերջոյ շատ տեղեւ ամիսացան իրենց գեղերու մեջ ընդուներով սպառնական գիրք, եթէ զինւորները մնապերելու ըլլան գիրդերու վրայ յարձակելու ձերբակալութիւնք եւ կամ այլ ձընշմունք անելու նպատակաւ: Դա պատերազմի յայսարարութիւն էր Աստունցիներու կողմէն: Ասոնց նախ մեքանի գեղերէն միսելով այդ ոգին կը տարածուի ամերոջ Աստոնց մեջ եւ ահա խուզիս և է ի է ի է նման և ա է լ և է մոռւր գեղերու բնակիչք տեսնելով որ կառավարութիւնը միւս մեծ գիրդերու գիրքը շր կարենալով խախտել իր զարցմքը իրենց վրայ էր թափէ (պէտք է ըսկը որ Հինգ ձերբակալեալը այդ կողմերէն էին), թողլով իրենց աները կերթան այլ բազմարնակ գեղերը եւ կը միանան նոյա կուելու պատրաստ բնակիչներու հետ Տեմնելով որ գեղիրու մեջ մեծ ամիս ուժերով մնայ եւ կամ յարձակիլ անոնց վրայ անկարող են, ոտարիկանաց վաշը տերը եւ կառավարական այլ զինւորները կը միսին Շաբաներու մեջ, յարձակութիւնը ընել պատահած հայերու վրայ, որպէս զի այդ եղանակաւ գեղերէն զուրս հանեն հայոց բազմութիւնը, նոյա ոյժերը բաժաներած ան բնելով: Այսպէս Սամոնց և ա զգօ գաւառակի զայնագամ հարիւրէն աւելի ձիաւորով Շատախի և զը ի կ գեղի մօտերէն անցնելով, կը տեսնէ թէ գեղին գլխաւորներէն Խ շօ անուն հայուն գաւնուկները ոչխարներէն շատ են ատիկէց կը հետեւցնէ թէ ոչխարնահամարի ժամանակ Խ նօց իր ոչխարներէն մի մասը պահած լինի. Խ նօց կը պատասխանէ թէ մարդուները ջուխտակ բերած են: Գայ մագամը գոհ շըլլար այդ պատասխանէն ու կը ձերբակալը զ խցօն: Զինւորներու մեկնած ժամանակ գեղին մեջ հաւաք կիյնայ: Գիրզացիք ահապին բաշմութեամբ անոնց ե

տեւէն կյանան եւ կը պայմի կոխւը որ ընդ միշտ անմռուանայի կը մնայ աղըթիցիներուն։ Զարդը բաւական կը լսայ ի վերջոյ գայմագամը եւ զինողը լիցապատաս կը փախչին, ազատ թողող ձերբակայեալու։

Նայն ժամանակները կոխում ալ կը պատահի և է-  
լի է կի և զե ն գեղի և լի անց իք կոշտած թաղու, որ  
գեղեն մի ժամու չես աւորութիւն ունի: Կոխը կրյալ դար-  
ձնալ աստիքանաց եւ չայերու մէջ: Պանրամանսութիւնը  
կը պակսին, սակայն յայտեի է որ յաղթութիւնը կրկնն  
կտրիծ սաստւնցիներու կողմն է:

Նրբորդ մեծ կոխն ալ կը պատահի կրկին նոյն Կէ-  
լի է կիւ զէն գիւղի մօտերը, ուր ճամփաներու վրայ  
ոստիկանաց պատող վաշտերը կը տեսնեն ձերբակարեալ  
Ալլեմուրցի Մրխօնի եղայր Կը պ օ՞ն իր հօրեղայր  
Ա ա և փառն ի հետ. թէ պագն եւ թէ Սուելիանը կը ձեր-  
բակալեն եւ անմիջապէս ճանապարհ կընկնեն Աէմալ  
թարիս էֆ. քով տանիլու. Ճանապարհով հեռուէն անց-  
նող նցն գեղացի մը տեսներով այդ խկոյն իմանց կու-  
տայ իր համագիւղացւոց, որք ոստիկանաց ետեւէն հաս-  
նելով կուի կը բունուին եւ կը յաջազին ձերբակալեալ-  
ները խլել անոնց ձեռքէն եւ քակելով կապանքները,  
գեղ կը վերագաթանեն: Ոստիկանիք զատարկածեսն, բայց  
արինաթաթախի կերթան Աէմալ եւ կը պատմեն եղելու-  
թիւնը Թալիսպին: Թալիսպ, արդէն կատաղած Աամոնց մի  
շաբք արինաթէն զէպքերէն, ուր յազմանակը միշտ հա-  
յոց կողմն էր, կատաղած նաև. Հայոց յամաս ընդգի-  
մաղրութեամբք, աւելի կը կատաղի այս վերջին զէպքեն  
եւ ոստիկաններ կը զրկէ Ալլեկէկիւղէն զիւղը՝ ըսելով  
թէ գեղի ու էսն կուզէ տեսնալը զիւղէն զուրա հանգի-  
պելով ոստիկանները, գիւղացիք խորհուրդ կընեն եւ կո-  
րուն որ ու էսը երթայ, աղառնալով թէ եթէ անոր մա-  
զին զիալցելու ըլսան իրենց անելիքը քաջ գիտեն: Թա-  
լիսպ ու էս ու ես մերթ մեղմութեամիք, մերթ խրս-  
տութեամիք կը պահանջէ երկու ձերբակալեալները: Խսկ  
զետո կը յայտարարէ թէ՝ «քանի՛ մարդ որ տարիք, ալ-  
բաւական է. գիտցէք, որ ուրիշ մարդ չեմք ար մեր մե-  
ջէն»: Թալիսպ կը պատասխանէ յարկութեամիք. «միտ-  
քըս պյանգէս կուգայ, որ ըսոր բիւրդ աշխրէթները ձեղ  
դէմ ուրի հանեմ եւ ձեր գեղերն աւելիակ զարձնեմոյ  
(պաշտօնական մարդու մը, որ Աշոյ կառավարութեան  
հօգին է, խօսքերն են ասոնք): Գեւտոն անխոսով կը պա-  
տասխանէ. — Երեկի մեղնէ հանրադիք տա ած ժամանակ  
հակառակը կապահովցնէիք. գացեք այժմ ինչ զիւղէք՝ ը-  
րէք, մենք ալ մեր ընելիքը գիտենիք, մեր վերջին խօսքն  
այ բիսիք, ահա բոլորպ, գուշ ու ձեր Աստուած:

Ասոր վրայ Թալիսպ էֆենտին կը հանչէ իր մարդիքը եւ կարգապրութիւններ ընելէ վերջ էնքը՝ որ ուխտած էր միատուած յեղափոխականները չը ձերբակալած Մուշ չը վերադառնալ եւ որ գիշեր ցերեկ փաշյութեան աստիճաննեն համնելու յոսով կօրուուեր, ձին կը հեծնէ եւ Մուշկը վերադառնայ: Թալիսպի վերադարձն ի վեր Սասնոյ եւ Գաւառի մեջ երեւոյթները կառնուն հետեւեալ կերպարանքը: Կը թուի թէ կառավարութիւ-

Նը կր զլայ որ այդ երկիր շարժումները կր կատարուին յեղափոխական կազմակերպութեան առաջնորդութեամբ: Երբեւ ապահամք երկիր այդ երկու գաւառները կը պաշտուին սատիկան-վիճուրներով օրպէս այդ երկիրին դուրսի հետ ունեցած, նայնակես երկրին գեւզերու մեծ մասի յարաբերութիւնը կը եզրակին ոչ ոք կրնայ ներս մանալ զրուեն այդ երկիրը և ոչ գուրս ենին այնտեղէն: Այսպէս այս օրերս Ծէնիքի մի Մարտի ըլուս անուն, որ անձնական գործոց Գաշտ եղած էր, Փողը կով գեղին մեջ ձերբակարուերով Մուշտարու եցաւ: Անչ կը կատարուի Յամեց և Գաւառի ներսերը հաստատագէս չիմացուիր: Երբեմն կը սիներու աղջա լուրեր կը համենին, երբեմն ալ կըսուի թէ կատարութիւնը չը յանդգնիր գործերն աւելի, յառաջ մղել եւ ոչ ալ մեր քաջ զաւառայիր, որք վճռած են չը թողուլ իրենց զինազրոց գիրը և հակառակի մինչեւ վերջին ծայր: Այդ երկու գաւառները պաշտուած են նաև: Բայց բայց առաջները պաշտուած են որ ամեն օր կուգան եւ կը բռնին Ծէնիքայ սարերը: Խոկ բայց անց ի քիւրդերուն ալ կատարութենէ հրահանգ և զրկուած շուտով տեղ համենին: Միւս կոզմին ալ Թալլիպի վերագարձն ի Մուշ այն հետեւանքն ունեցաւ՝ որ թենգանովածիդ մի բանի վաշտեր պահանձնան ուրիէ որ հարդ է եւ կըսուի թէ այդ վաշտեր աւզգէն ճանիրու զրուած են զեզի ապահամք երկիրը:

Վիճակն անսույզ է և եւ խիստ տարբն սպասիչ մեջ քաջ  
ու անվախ լիսնցաց երկրին մէջ: Ար կարծուի թէ մի-  
ծամեծ եղելութեանց գեռ սիլիցրը, նսխարանն Եր մի-  
այն այն մի շարք կոփանները, որոց մէջէն մեր լիսնցիք  
յազդանակով գուրս երան. կը սպասուին աշելի միծ  
արիւնչեղութիւնը պրդ երկրին մէջ եւ ոչ գիտէ թէ  
կրեան արդեօք լիսնցիք շաշտուալ դիմանալ թշուամա-  
մեծ ոյժին, եթէ այդ եւ այդ եղանակներով յելլութիւն-  
կան օդութիւն մը չը հասնի իրենց: Ար կոկնենք, վի-  
ճակի անսույզ է, ինչ կը կատարուի Աստու և Գաւա-  
ռի նեղաներն՝ անցայտ է. կը թուի թէ սոսկալի անցըեր  
տեղի կունենան անդ . . .

Երաբեն Տաթոնց երկիրն առհասարակ եւ մանաւարապէս Մատունը եւ Գաւառը կը գանուին Հասարակական այսկազով թեան մէջ Ապօնսի կառալութիւն գշատութիւն, ոչեւարաթիւն — այս առևն Հայունոց կեմ կիզրիր, ի հանգես կազման բնոր հարմոնի, հայտուակութեանց, ձերբակալութեանց, կոխուերու մէջ Տաթոնց վերջին վիցարեաց ծանր տարեալին ժամանելու վայրի մէջ զոր մէնք ջանաւիք առենցն ինչու ու ճշգրածնակը ի վեր հանել Հայ հասարակութեան եւ մարդկաթեան առաջ և շնչակի միացաւ, եղբլութիւնք ու Հանոց ամանըները, այնպիսէ ընմծացը մը տապան որ ներեաց շարժութեները եւ Ապօնս ու Գաւառի վճռական արինահեղ դիմաւրավութեները կառավարութեան միանքամացն սպասելի եւ անխռափիւթիւններ կիրակ այսօրուան եղելութիւնը՝ քանից մեր թվագույն թեանց մէջ Հրաւեր ենք կարգայած Հոյ հասարակութեան կովետեան նորա ազգային օգնութիւնն ենք ինդղան

Նորա աջակցութեան անհրաժեշտութեան վրայ մատնա-  
նիւ բրուծ յանուն գործի յաջողութեան: Քանի՞ց յայտ-  
նած ենք, թէ ելմէ առն կողմէ յետին աստիճան զըրկ-  
եալ, ճնշեալ մերթ ընդ մերթ յօւստիքէպ բայց կա-  
տաղի և յօւսահատ զիմադրութեան պարասատ ժաղ-  
վուրդ մը կայ, այն Տաւոնց ժալովորդն է, եմէ գժոխը  
մը կայ, զայն պէտք չէ փուռել այլ աելք գժոխը ԱՅ-  
դաշտն է . . . Այս կրակ ու բոցին մ.շն, այս հաւա-  
րակական արինաշատ շինթութեանց ասպարեզն, այս  
միջրկայսց հայ ամբոխներու, կուսողներու կարգերէն մեր  
հոգւցն ամեռով ամառ կրկին եւ կրկին կը գիմենք հա-  
յութեան՝ աշակցութեան հրաեր կարդարագ այլաղեա-  
թնամու ընթացքին այսելով ամոռջ Տարօնք պիսի ամա-  
յանց հայերէ քանի մը անձն վերջ եւ հայոց զի-  
զերը պիսի հզին հաւասարութին . . . Թագ անսարքերը  
իրենց գառապարութիւն անհօգութիւնը եւ պառուսախոս  
այդառերը իրենց կեղծութիւնը բօլարկելու համար՝ յար-  
ձակին մեր գործոց վրայ, ճգնեն զրօնի հաւասարյնին  
մեր գործունեամիւնը առերու ու նախանձի մնիրով  
ջանան ծածկել մեր պրոտի ու մարմնից արեան հեռակերը  
և ի վերջոց աչք զայեն մեր տուած աեղեկութեանց  
վրայ. այդպիսիներուն մենք ուրիշ ուժնէ չունինք բար-  
պուներութիւն այս գաշտու, բայց մեր սրոնի բոլոր գա-  
նութեանը անփեկ անոնց ուր ուրիշ որ կամ սկսեալ  
մեր բարունքն . . . Կակ կիմելով անկիւղձքերուն՝ կը կա-  
չեմք նոյն աշակցիւ մենք սի մեջ արին ովհ ովհ ովհ  
ձեռքերը եւ հաւասար այս սրոնին որ վալը գուցէ այլ-  
եւս որ պիսի բարախու . . .

4633h 169582h 4633h 81POw

WSPU

Տարբերակը պարունակությունը՝  
Տարբերակը պարունակությունը՝

Առաջ առ այս բարի պահ

Առի զատկ քալի ուղև

Տիկ բայց շայոց և պատագով

Տարողին զատի և քայլ

*Siap buat up spt lau pppn ungg*

*Philadelphus* *variegatus* *var.* *flavus*

## THE ENTHUSIASM OF WORK

այ ախորակից վայ ախոյ

*Barzaphibb quenab b'd g*

Речи о земельных

**বিবৰ গুরু কাম জননী**

**bpp** *Ind. Engg. Univ. (Bhopal) 1992*

### Urgent message from the man in P

### (3) ԵՐԻՅԱՆԱԿՐԴ

( ) - 11

Մինչեւ փակեմ աշքս ՚ի խաւար  
պիտ չը կոխէ հսո ոտք օտար:  
Իմ մասմ ծնաւ զիս թալիրու (<sup>(\*)</sup>) ծոց,  
Ինձ ընկուղ կոճ մ՛ եղաւ օրբոց,  
Տկող ծընած՝ մեծցայ ակլող,  
Կիանքիս բաժինն է կոխ ու բոց:

Հայ ախողրակը, վայ ախողրակը եւն.

Ոսկըս բոկիկ, սիրուս միշտ բաց,  
Ի՞նչ փոյթ թէ քոյրս ալ մերկ մինաց,  
Իմ մօս մէկ է արեւ, բուք, ցուրտ,  
Էաւ է շիշներ հսո թուրք կամ քուրդ:  
Իմ կեանքըս խխստ է եւ չարքաշ,  
Փափուկ կեանքի վայլից չեմ վարժ,  
Քրիակարանն է ապառաժ,  
Բնկերս միրիկ ու երկրաշարժ:

Հայ ախողրակը, վայ ախողրակը եւն.

Թօղ ոյլք բնակին հովիտ ու գաշտ,  
Ալատ անդութիւն հետ լինին հաշտ.  
Ես պիտ մինամ միշտ աննրւաճ,  
Թէեւ վրլաս զայ բըսան վաշտ:  
Յօրենի, աեզ կուտեմ կորեկ,  
Կրկամ ծեծեմ գիշեր ցորեկ,  
Շինեմ միւտամ, խոփ, խաշերկամ,  
Ռաներ է զատումն բայց եմ ազատ.

Հայ ախողրակը, վայ ախողրակը եւն.

Հարստութիւն, ուսումն հանճար,  
Պատիւ եւ փառք չեն ինձ համար,  
Քառ է ունիմ ձեր (<sup>(\*\*)</sup>), թուր, խանջար,  
Ինաւ չի խորխար վըրաս օտար:  
Աիրած զէնքըս չեմ ձգեր ձեռքէս,  
Վոխւծն անվախ չէ բնաւ ինձ պէս.  
Աը սիրեմ որս, կըսիւ, աւար,  
Աը սպասեմ երբ ինկնի հաւար:

Հայ ախողրակը, վայ ախողրակը եւն.

Հաւար ինկնի երթամ առաջ,  
Սասնց լեռինք հանեն հառաց  
Հառաց հանեն եւ ներկեւին  
Եր կըտքի: արիւնով քաջ:  
Ալորձիս սիրս, կըտքիս ձեռք,  
Ի՞նչ փոյթ քաջիդ հազար-մէկ վերպ—  
Մէկ հազուածին կուտաս հարիս,  
Վուստիշիւն (<sup>(\*\*\*)</sup>) կանես հազիր:

(\*) քորսէր.


(\*\*) զէնք.

(\*\*\*) դիսկ.

Հայ ախողրակը, վայ ախողրակը եւն.

Այժծեամի պէս կը ցատկրուես,  
Վոխածի պէս կը մրսնչես,  
Շովու մը պէս կը փրփրուես  
Կայծակի պէս կը հարուածես:  
Արու գաշտը բարդէն է կեանրիդ,  
Հան պիտ կարմիր արշալցար  
Կամ աւետիս տայ գրօշակիդ,  
Կամ պաղ աւենի քո երեսը:

Հայ ախողրակը, վայ ախողրակը,  
Տայւորիկի զաւակ եմ քաջ,  
Վզատումեան սիրուն համար  
Եկէք գեպ ինձ, յառաջ յառաջ . . .



### ՀԵԲՅՈՒԽՄԻ

Լոնգոնի և Արմենի յունիափ համարում զետեղ-  
ված մի թզմակցութեան մէջ Առամանիափ եւ Քոյդարի-  
ափ պայթուցիկ բօների գեպքի մասին ի միջի պյոց գրր-  
ված է, թէ Առամանիառում ձերբակալվածներից մէկի, այն է  
Քաղաքատի, ասելով բօները պատրաստված են եղել  
Թիւթիւնների տանը չնչակ ե ան կուսակցութ ե ան  
Կ բամով: Պաշտօնապէս յայտնում ենք, որ պյոց գործում  
Հնչակեան կուսակցութիւնը ու մի կ ե րոպ իւաս ոն չէ  
ե զել եւ ուրեմն չի մն ովին ու ու տ է նաև կու-  
սակցութեան զրամապէս մանակցութիւն ունենարը: Միւս  
Կողմից հաստատ աղբերից, որպէս նաև ուսմանական  
թիւթերից տեղեկանում ենք, որ բագարատը հարցաքն-  
նութիւնների ժամանակ այդպիսի խօսք ամեն եւ ին  
ասած չէ, այլ եւ ընդհակառակն բացարձակապէս  
յայտնիլ է, որ պյոց գործում Հնչակեան կուսակցու-  
թիւնը մանակցութիւն չէ ու նեց ե ը բ

Հետեւարար, ինպրում ենք մեր յարդերի պաշտօնակ-  
ցից իր լրագրի մատակայ համարում հերքել իրան հասց-  
րած սխալ ակցեկութիւնը:

\* \* \*

Յօդուածներ, Աղթակցութիւններ եւ տեղեկութիւ-  
ներ ուղարկել հետեւել հայկով: —

Athènes (Grèce). — M. Beniard. Poste restante.

Իսկ զբամատի ան ման դաստիւ բլ—մանա-  
ուղարկել հետեւել հայկով: —

Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante.

Լոնգոն. Հայկական ազատ ազարան: